

ԾԱՇԻԿ

ԽԱՆԵԼ ԿԻՍԱՄՄԵԱՅ

ԳՐԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱՆ
ԵՐ
ԳԵՂԱՔԻՒԹԵՎԱԿԱՆ

ՓԷ. ՏԱՐԻ
ՆՈՐ ՀՐՑԱ ԲՈՒՀ 7

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՄՈՒՇԵՂ, ՎԱՐԴԱՊԵՏԵ
ԱԼՓԱՍԼԱՆՔ
ԲԺԻՇԿ ՎԱՀԱՆ ԱՐԵՐՈՒՆԻՔ
ԼԵՒՈՆ ՔԻՐԻՇՆԵԱՆՔ
Մ. Ա. ՊԱՐԱՍՊԵՐԵԱՆՔ
ԹՈՎՃԱՆԱԼՈ ՀԱՄԱՄՃԵԱՆՔ
ՄԵՐՄԵՏԵՍՔ
ԱՐԱՄ ԱՆՏՈՆԵԱՆՔ
Է. ՄԷԶՆԻՔԱՆՔ



ԳՐԱՄՈՒՆ ՆՇԱՆ-ԳՐԱԿԱՆ, Կ.ՊՈՒՀՈ

Ա. ՀԱՅԱՍՏԱՆ

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

ՄՈՒՇԵԴ ՎԱՐԴԱՊԵՏ. —Կը բարեւելիք բայց չենք խօսիր	289
ԱԼՓԱՍԼԱՆ. —Սպանիական երգեր (Բանաստ.)	293
ԲԺԻՇԿ ՎԱՀԱՆ ԱՐԾՐՈՒԽԵԼ. —Էմբոնումներ կնոջ մասին	295
Է. ՄԵԶՆԵՐՈՅ. —Անհատը կենդանական աշխարհին ու մարդ-կային ընկերութեան մէջ	299
Մ. Ա. ՊԱՐՍՍՄԵԱՆ. Or Ալ երբ (Բանաստ.)	309
* * *. —Նախնի ծովամարտերը.—Խայրեսին Պարսպառոսա փաշա	310
ԼԵՒՈՆ ՔԻՐԻՇՃԵՍՆ. —Պատուհանին աղջիկը (Բանաստ.)	313
ԱՐՍՄ ԱՆՏՈՆԵԱՆ. —Orուան գրականութիւնը (Բ. Լրագրութիւնը)	314
ՄՈՒՇԵԴ ՎԱՐԴԱՊԵՏ. Արևաշ (Երկի եւ այսօր)	324
ՄԵՐՍԿՏԵՍ. —Միջազգային կեամֆը (Քրոնիկ)	331
ԾԱՂԻԿԻ այս թիւը կը պարունակէ նաև Գեր. Տ. Սղիշէ եպիսկ. Գուրեանի եւ Տ. Թորգոն Ծ. վրդ. Դուշակեանի պատկերները:	

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԵԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

ՊՈԼՍՈՅ ՀԱՄԱՐ

Տարեկան (24 թիւ) 45 զրուշ. Վեցամսեայ (12 թիւ) **23 զրուշ:**

ԳԱՅԱԿՈՆՆԵՐՈՒ ՀԱՄԱՐ

Տարեկան (24 թիւ) 54 զրուշ. Վեցամսեայ (12 թիւ) **27 զրուշ:**

ԱՐՏԱՍՍԱՀՄԱՆԻ ՀԱՄԱՐ

Տարեկան (24 թիւ) 12 ֆրանք:

Չենքէ՝ թիւը 2 դրու

Բաժանորդագրութիւնները թիւի վրայ կը հաշուուին:

Ծանուցման, բաժանորդագրութեան եւ թերթին վերաբերող ամէն կարգի գործառնութեանց համար դիմել մի' միայն՝

{ زاغیک غن‌نه‌سی }

در علیده اسکی ضبطیه جاده سندہ ۷۲ نو مرو

Կ Ի Ս Ա. Մ Ս Ե Ա. Ց «Ծ Ա. Ղ Ի Կ»

Կ. Պոլիս, Էսկի-Զաբուլիէ փողոց, թիւ 72

JOURNAL "DZAGHIK,"

Constantinople, Rue Eski-Zabtié, № 72.

ՅԱՀԻԿ

ԿԻՍԱՄՍԵԱՅ ՀԱՆԴԵՍ

ԺԷ. ՏԱՐԻ (572) - ԹԻՒ 7

10 ԴԵԿԾԵՄԲԵՐ 1904

ԿԸ ԲԱՐԵՒԵՆՔ՝ ԲԱՅՑ ԶԵՆՔ ԽՈՍԻՐ

—♦♦♦—

Մեր օրուան գրականութեան մէջ լայն բաժին մը գրաւած է կեղծ քաղաքավարութիւնը։ Տափակ շողոքորդութիւնը գրչի առաջին հարուածին հետ կը ծնի ու կը մեծնայ, եւ շատեր մոռցած կը թուին ըլլալ շատ գեղեցիկ պատուէր մը, որ կ'ըսէ. «Մի՛ թողոր լեզուիդ, որ խորհուրդէդ առաջ քալէ»։ Ճշմարտութեանց վրայ ձեւուած խորհուրդներ եւ պարտաւորութեանց համաձայն ապրուած կեանքեր ցանցառ բացառութիւններ միայն կը կազմեն. Մինչ ընդհակառակը, սովորութիւնը եւ շահը երկու զօրաւոր ոյժեր են, որոնց տրամադրութեան տակ դրած ենք մեր գրիչը, մեր գրական բոլոր կարողութիւնները։ Շատ անգամ մենք հրաժեշտ կու տանք մեր համոզումներուն, կր լքենք զանոնք առանց բանաւոր պատճառի, մեր կողմէն ստեղծուած կեղծ արդարացումի մը վրայ հիմնուելով, ու կը ջանանք, բոլոր գրական ճարտարութիւննիս կը թափենք համոզելու մեր դիմացինները, մեր արդարացումը իբր բանաւոր կլեցնելու համար։ Ի՞նչ փոյթ մեզի թէ, մենք բուն իսկ մեր ներքին համոզումներուն, սկզբունքներուն կը հակասենք։ Այդ պարագային նոյն իսկ մեր գիտակցութիւնը կը թմրեցնենք մեր խղճին խորը՝ հակասական երեւոյթներու հանդիսատես չըլլալու համար։ Այս երեւոյթները կարծեմ թէ ինքնին բաւական են մեզ համոզելու համար թէ ո՛րքան կը ստորևացնենք գրականութիւնը։ Պէտք է գրականութիւնը եւ գրչի մարդերը վարձատրուին. ասիս կա պահանջն է ամէն անոնց, որոնք կ'ըմբռնեն գրականութեան կատարած դերը, եւ գրչի մարդերուն կոչումը։ Բայց ելլել զրիչը եւ ինքզինքը տրամադրելի բնել յաճախորդներու առջեւ, ճիշդ այն մարդոց նման, որոնք տուն կամ սենեակ վարձու կու տան

ուրիշներու, կը նշանակէ, թէ տակաւին չէ՛ ըմբռնուած գրչին արսանիքը, կը նշանակէ, թէ գրիչը փոխանակ իր տիրոջ հաւատարիմ եւ ամենավայտահելի ընկերը ըլլալու, անոր գերին եղած է պարզապէս, ուրիշներուն տրամադրելի մէկ հարճը, որ ամէնուն երեսին կը ժամանակակից է:

Գրչին ու անոր տիրոջ միջեւ տեղի ունեցած այս անբարոյիկ խզումն վերջ, ուր երկուքը այլ եւս հաշտ աչքով չեն կրնար նայիլ իրարու, եւ ուր վատահութիւնը պարապ բառ մը միայն կը մնայ, այլ եւս գրականութիւնը վար կ'իջնէ իր գիւցական եռոտանիքն. չի յուղեր, չի դիւթեր, չի բարձրացներ, չի ցնցեր հոգիները, չի մաքրեր զգացումները, չ'ազնուացներ բարքերը, չ'աստուածացներ սկզբունքները, եւ ալ գիւրաւ իրաւունք կու տայ Կրէպից հօնի որ կ'ըսէ. «Այս օրէն որ խորապէս ճանշայ մարդերը, նախընտրեցի շուներու ընկերակցութիւնը»: Որովհետեւ ողբերգուն տեսած էր, թէ շուները շատ աւելի հաւատարմութիւն ցոյց կու տան, եւ շատ աւելի վստահութիւն կը ներշնչեն իրենց վարմութիւնը մէջ:

Կ'ըմբռնեմ թէ հաճոյակատարութիւնը քիչ կամ շատ համեմատութեամբ մտած է մեր ամէնուս ոսկրին ծուծը, կ'ըմբռնեմ, թէ ձեւակերպական յարգանքի զգացումը քաղաքավարութեան մէկ մասը կը կազմէ: Բոլոր հոգիովս, սակայն, պիտի բողոքէի, եթէ այդ հաճոյակատարութիւնը, եւ այդ ձեւակերպական յարգանքի զգացումը աճպարարական ոստումով մը գային մեր ամբողջ սկըզբունքներուն եւ համոզումներուն տեղը բռնելու, եւ գրականութեան տալու շողոմքի ու վաճառաշհութեան յատկանիշ մը: «Հաճոյակատարութիւնը աղի պէս է, պէտք է զգուշութեամբ գործածել զայն», ըստուած է իրաւամբ: Թուուցիկ խօսակցութիւններու մէջ խառնուած հաճոյակատարութիւնը վայրկենական տպաւորութիւն մը միայն կ'ընէ խօսակիցներու նեղ շրջանակի մը մէջ. մինչդեռ գրական հաճոյակատարութիւնը համեմատաբար տեւական հանգամանք մը ունի, որ սխալ կ'առաջնորդէ, կը մոլորեցնէ հանրութեան դաւանանքը, եւ ազնուութիւնն ու անկեղծութիւնը կը սպաննէ անոնց մէջ: Գրչին առաքելութիւնը նուիրական է: բանով մը չի կրնար փոխարինուիլ անիկա: Իր միակ փոխարինութիւնը անհատին ուղիղ, բանաւոր, անկաշկանդ եւ անաչառ համոզումներուն թարգմանութեանը մէջ միայն կը կայանայ:

Հետեւաբար աւելի զրչի մարդիկ պէտք է գնահատեն անոր արժէքը, եւ զայն միշտ վեր բռնելու տրամադիր ըլլան: Շուկայի ու փողոցային կարծիքի հոսանքը պէտք չէ որ հոսի գրչին ծայրէն, ուրկէ անկեղծ համոզումներու արգար հոսանքը կը սիրենք տես-

նել։ Պէտք է որ գրչի մարդը իր հոգիին հետ խօսի, ու նաեւ խօս սի հանրութեան հոգիին հետ, ապահով ըլլալով թէ հոգեկան այդ խօսակցութիւնը իրեն առջեւ մշտկուելու արժանի գաշտ մը պիտի բանայ գրականութեան։ Մինչեւ որ այդ ներքին ու հիմնաւոր հաղորդակցութիւնը գոյութիւն չունենայ գրչի մարդուն համար, իր եւ ժողովրդեան հոգիին հետ, մեծ բան մը չպիտի կրնանք ապասել օրագրութենէն ու գրականութենէն։ Զեւական յարգանքները որոնք առանց հիմի կր մնան, արտաքին պատկառակնքը որ հոգին չն չի բղխիր, կեզծաւոր մտածումը որ բաւարար հաւատք չունի իր եւ ուրիշներու կոչումին վրայ, ո՛չ գրականութիւնը կրնան բարձրացնել եւ ո՛չ ալ արժանիք մը տալ գրողին, Վոլթէր օր մը իր բարեկամներէն մէկուն հետ շրջագայած միջոցին իրենց քովէն կ'անցնի բահանայ մը, որ Ս. Հաղորդութիւն կը տանէր հիւանդի մը Վոլթէր իր զիլսարկը կը հանէ ի նշան յարգանաց, Բարեկամը կը զարմանայ իմաստասէրին այս վարմունքին վրայ, եւ կը հարցընէ թէ արդեօք հաշտուած էր Աստուծոյ հետ, «Զիրար կը բարեւենք, բայց իրարու հետ չենք խօսիր բնաւ», կ'ըսէ Վոլթէր։

Այս պզտիկ պատմութիւնը Վոլթէրի բովանդակ կեանքը կը յատկանչէ, եւ եթէ կ'ուզէք, կր յատկանչէ նաեւ մեր մէջ կեանքը գրականութեան այն մարդերուն, որոնց գրիչը աճուրդի հանուած ապրանք մըն է, որ կր բարեւէ ամէն անոնք, որոնք ոսկիէ ծպիտ մը ունին իրենց շրթունքին վրայ։ Եթէ Վոլթէր առանց ձեւակերպական բարեւով մը բաւականանալու, հոգը ունենար խօսակու նաեւ Աստուծոյ հետ, պիտի կրնար համոզուի, թէ իրմէ 150 տարի վերջ, Ճենովրայի իր սենեակը Աստուածաշունչի Ընկերութեան մը գրատունը պիտի ըլլար, ճիշդ այն սենեակը, որուն մէջ ինք նստած, ևեգնական ծիծաղը իր յրթունքին վրայ, կ'ըսէր։ «ԺԹ. դարը սկսելէն առաջ, Քրիստոնէութիւնը աներեւոյթ պիտի ըլլայ աշխարհիս վրայէն»։

Կամայականութիւններով, խեղաթիւրումներով, շահադէտ նըսկատումներով ու շիլ տեսութիւններով տրուտծ վճիռները, կատարուած գնահատումները ապագան կը սրբագրէ ա՛յնքան անշատորէն, եւ գրականութիւններն անգամ, որոնք այս ոգիով միայն ներշնչուած են, չեն կրնար երբեք տոկալ ապագային վճոփին առջև։

Այն իրաւացի գիտողութիւններու շարքին մէջ, ուր գրագէտին նիւթական ու բարոյական վիճակները պարզուեցան, եւ աշխարհաբար լեզուի միօրինակութիւնը պահանջելու փորձերը եղան իրաւամբ, կ'արժէ որ նկատողութեան առնուին նաեւ այն մանր պարագաները, որոնք բուն իսկ գրագէտներու մէջէն կը ծնին, ու կը ստորնացնեն թէ գրականութիւնը եւ թէ գրագէտները։ Գրչին

բարոյական ազգեցութեան յարատեւ պահպանութիւնը անհրաժեշտ
պէտքն է գրականութեան պատգամախոս դիրքին, եւ գրագէտ-
ներու առթելիք հիացումին։ Շատ անգամ մեր այս կամ այն կա-
ցութեան իրեւ չքմեղանք՝ մեղմէ դուրս կը փնտունք մեր գրա-
կան անկումին պատասխանատուները, առանց գիտնալ ուզելու
թէ մեր վիճակին պատասխանատուները մենք ենք. մենք ենք որ
առաջին քայլը կ'առնենք գրական ստորնացումին, մեր գրիչը փոխ
կու տանք ուրիշներու անձահ եւ անիրաւ գարդարանքին, կը քա-
ջալերենք յոսին, տկարը, ապիկարը, նոյն իսկ զեղծումը, եւ տա-
կաւին կը սպասենք, որ գրականութիւնը կախարդանք մը ունե-
նայ, եւ գրագէտը՝ պարկեշտ կերպով ձեռք բերուած բարոյական
գնահատում եւ նիւթական դիւրակեցութիւն։ Իր համոզումներուն
եւ իր գրչին նուրիականութիւնը չկրցող գնահատող գրագէտը ա-
մէնէն մեծ անբորոյութիւնը կը գործէ քաջալերանքի եւ վարձատ-
րութեան սպասելով։ Օրագրողին կամ գրագէտին այդ գրչական
վաճառականութիւնը կը կատարուի ճիշդ այդ ժողովուրդին հետ,
որուն մէջ իր դիրքը պահել կը ջանայ գրագէտը։ Կը պատմուի
թէ Սէն-Միւլբիսի ծխատէր քահանան՝ Լինկէ՝ օր մը միլիոնատէր
հիւանդի մը մնարին մօտ զնաց, ու իր բոլոր բարեպաշտ խորա-
մանկութիւնները բանեցուց համոզելու համար ծերունին, որպէս
զի կարեւոր գումար մը կտակէ։ Ծերունի միլիոնատէրը, որ նոյն
իսկ իր օրհասին մէջ պահած էր իր նուրբ զուարթամտութիւնը,
զժուարաւ իր գլուխը քահանային դարձնելով ըսաւ. «Պարո՞ն,
ձեր թուղթերը լաւ պահեցէք, որովհետեւ բոլոր խաղը կը տեսնեմ
կոր»։ Զէք կարծեր թէ գրականութեան եւ գրագէտներու հան-
գէպ—իսուքս ամէնուն չէ անշուշտ—ժողովուրդին ցուրտ վերա-
բերումը մահամերձ միլիոնատէրին տուած պատասխանին լուռ
կրկնութիւնը եղած ըլլայ շատ անգամ։

Գրականութեան անունով հիմնաւոր գործ մը կատարած ըլ-
լալու համար գրագէտին պարտականութիւնն է գաղափարին, հա-
մոզումին եւ ներկայացող պարագային առջեւ կանգ առնել պահ
մը, հոգիով խօսիլ անոնց հետ, առանց պարզ բարեւի գարպասու-
մով մը անցընելու, եւ հաւատալ սա շատ ծշմարիտ սկզբունքին,
թէ ուղղամիտ զնահատումներով, անաչառ դատաստաններով եւ
գրական պարկեշտութիւնով միայն գրագէտները պիտի կրնան ինք-
զինքնին ապրեցնել, եւ ապրեցնել գրականութիւնը։

ՍՊԱՆԻԱԿԱՆ ԵՐԳԵՐ

Թրանսպիր ծանօթ բանասեղծ մը, Պ. Էմիլ Պլէմոն, վերջերս հրա.
առակած էր բարգմանուրեանց հատու մը,—Les beautés étrangères,
—ամբողջովին նուիրուած օտար ազգերու բանասեղծական ար.
տարրուրեանց: Աղեմանիք Էֆ. Փանուանի որ Թրանսա հանցած
է Էմիլ Պլէմոնը, եւ անոր հետ մասնակցած է այն բանասեղծական
մրցումին՝ որուն մէջ ինք, Հայ մը, առաջին մրցանակը պիտի ըս.
տանար, «Ծադիկիթ համար այդ հատուէն բարգմանց հետեւալ
իինց սիրուն կտորները որոնի սպանիական ժաղովրդային սիրերցներ
են, պատուաբն որքո՞ն զիրենիք լրացող ժաղովուրդին, այնան ալ
իրենց կրկնակ բարգմանիշներուն:

ՑԱՅԳԵՐԳ

Աշխարհի զանձերն ինձ չեն պիտանի . . .
—Մըսածէ՛ վլրաս, Տումիկի երբ տանի:

Ի՞նչ փոյք ժամերն որ կ'անցնին վաղաշէ . . .
—Մըսածէ՛ վլրաս Տաղցր երազի մէջ:

Ի՞նչ հոգս ամեն ցաւ, զրկանի ու վրնաս . . .
—Ցիշէ՛ զիս երբ որ առուն արքըննա:

ԱՅԳԵՐԳ

Երբ երազես. Անցես դու.
Գիշե՛ր Տիր մեր վերեւ.
Չարքնումդ ա'յզն է լուսատու
Որ Տիեզերին տայ բարեւ:

Ճակտիդ վլրայ վարդակայ՝
Հերքդ որ բարին յորդորեն
Արեգակին ոսկեցուայ՝
Ճաճանցներուին հիւսուեր են:

Եւ բարմազեղ յու բերան
Աղեղ մըն է յաղրալար,
Ուրկէ նեսն կը սուրան
Մեր սիրերը խոցել յար . . . :

ԿՐԿՆԱԿ ԵՐԱԶ

Ծանր ու խոր ժուճիս մէջ, անցեալ առտու,
Կ'երազկի թէ զիս սիրէիր դու.
Սակայն կ'ըզզայի, անսիրս պաշտելիս,
Թէ երազի մէջ կը սիրէիր զիս . . . :

Ճան աշ. սիրտերուն հիգ ու վշտահար,
Այսպէս, բլնաւ դու ու դադար չի տար.
Եւ կը տառապին անոնի յարածամ,
Երազի մէջ անգամ:

ԵԿՔԱՆԻԿԻՆ

Սիրուն, երշանիկ,
Չըւարք ելիսանիկ,
Որ աղմբկալից ձայնիկդ ես ձզեր
Ու կը ճրուողես գարունի երգեր
Չես յիշեր բլնաւ
Թէ՝ այս անիրաւ
Կեանին մէջ չիկայ ժպի՞ս մը ժաղրազին,
Որ արցունին քափել չիտայ մեր այժին:

ՍՏՈՒԳՈՒԹԻՒՆ

Անցեալն ինչ է:—Շոր մը սառ:
Ապազմ՞ն:—Մըրին անտառ:
Իսկ ներկա՞ն:—Փայլակ մը սուր:
Մարդու կեա՞նին հապա:—Շողի,
Որ կը ցեղի փանափի՝
Չորս հովերուն անձնատուր:

Տժզոյն ուրուներ, կորէֆ.
Յորձանուս հիւլկեներ հեզ
Չորս տարդնիկ ամէն հով.
Այս աշխարհիս վրայ խախուս՝
Ամէն բան երազ եւ սուս,
Մահն է միայն ապահով:

ԸՄԲՈՆՈՒՄՆԵՐ ԿՆՈՉ ՄԱՍԻՆ

Ա. ՀԻՆ ԴԱՐԵՐՈՒ ՍԷԶ

Աղջիկը, որուն աշխարհք գալը, ինչպէս տեսանք, աղէտ կը համարուէր, մեծնալով ալ նոյն արհամարհանքին, նոյն խուլ թօշնամանքին ենթակայ կը մնայ: Զայն կը պահեն իբր վաճառքի ապրանք, կամ իբր տան բանուոր ոյժ, ու բանուորի ապագայ մայր: Քանի մը կիսավայրենի երկիրներու մէջ, աղջիկը անուն անդամ չունի. զինքը քոյր կամ դուստր կը կոչեն. իսկ ամուսնականալէն վերջ, կ'ընդունի այն տեղին անունը՝ ուր կատարուած է ամուսնութիւնը: Զինական երկիրներու մէջ, ինչպէս նաեւ ուրիշ տեղեր՝ կինը չի կրնար տղամարդոց հետ սեղան նստիլ: Հիւսիսային երկիրներու մէջ՝ կինը իրաւունք չունի այծեամի միս ուտելու:

Մենք ասէտ առջ թուեցինք կարդ մը պատճառներ որոնք կը բացատրեն թէ ինչո՞ւ այդ տեսակ վարժունք մը ցոյց կը տրուի կանացի սեռին նկատմամբ: Անոնց մէ զատ կան նաեւ կարդ մը ուրիշ պատճառներ՝ որոնք դեռ իրենց որոշ դերը կը խաղան անքաղաքակիրթ երկիրներու մէջ, եւ որոնց ծնունդ տուած են կնոջ դաշտանի ու ծննդաբերութեան նկատմամբ գոյացուած կարծիքները: Դաշտանն ու ծննդաբերութիւնը, թէեւ կնոջ յօրինուածութեան բնախօսական պաշտօններն են, բայց անքաղաքակիրթ ազգերու մէջ՝ արատաւորող ու պղծող կը նկատուին: Հայերու մէջ իսկ, շատ տեղեր, ծննդկանը պիզծ կը համարին. անոր բաժակը, ամանը, պատառաքաղն ու դանակը զատ տեղ կը պահեն, եւ թոյլ չեն տար որ իր ձեռքով ո՛եւ է բան մը վերցնէ: Կինն իսկ այդպէս համոզուած է, ու կը հաւատայ թէ իրաւունք չունի տարբեր վարուելու, այնպէս որ, ծննդկան մը կրնայ բոլոր օրը անօթի մը նալ ու ձեռքը բանի մը չգպցնել՝ եթէ իրեն հաց տուող մը չըլլայ: Մինչեւ անդամ ծննդկանին ամբողջ տունը պղծուած կը նը կատուի, ու զայն մաքրելու համար քահանայ կը հրաւիրուի:

Կնոջ անմաքրութեան գաղափարը կը պահպանուէր ու կը շահագործուէր քուրմերու, եւ նոյն իսկ աւելի ուշ՝ քրիստոնէական պաշտօնեաներու կողմէ, եւ այսպէսով՝ տղամարդ հոգեւորականը իրեն համար մենաշնորհ մը կը գարձնէր նոգիի փրկութիւնը: Կինը զոհաբերութեան իրաւունք անդամ չունէր զոհը՝ տան տղամարդը պիտի բերէր: Այլ եւ այլ ազգեր տակաւին կը կասկածին կնոջ հոգի ունենալուն, եւ համոզուած են թէ կնոջ Արքայութիւնը էսրիկմարդոց Արքայութենէն տարբեր է: Հիներն ալ համոզուած էին թէ կանանց սեռը՝ հանդերձեալ կեանքին մէջ մռայլ դժոխքի

մը խորը պիտի ապրի, եւ հոն՝ Բէէեղերուղի իշխանութեան տակ՝ ընդմիշտ պիտի թափառի ուրուականներու պէս:

Քրիստոնէական ուսմունքը մեծ մասամբ ոչնչացուց կնոջ մասին գոյացուած այս անվայել համոզումը, զոր տակաւին մինչեւ մեր օրերը կը պահեն նոյն իսկ յայտնի խորհողներ։ Մենք շատ կը շեղէինք մեր նիւթէն՝ եթէ աշխատէինք պատկերացնել այն տարօրինակ ու վայրենի կարծիքները որոնք ամէն տեղ տիրած են ու կր տիրեն աղջկան եւ. կնոջ մասին։ Այդ կարդի պայմաններու մէջ, ի հարկէ գտուար է խօսիլ հաւասարութեան, սիրոյ ու համակրանքի մասին։ Կնոջ նսեմութեան, կնոջ անմաքրութեան գաղափարով լեցուած տղամարդը բնականաբար չի կրնար ըմբանել սիրոյ զգացումին փափկութիւնը, որովհետեւ չի կրնար այդ զգացումը զանազանել տոփանքի հաճոյքէն։

Շատ տեղեր՝ տոփանքի հաճոյքը ուղղակի հիւանդութեան ու մոլութեան երեւոյթը ստացած է։ Տղամարդը կարելի եղած ամէն բան կ'ընէ իր կինը ուրիշ աչքէն պահելու, միայն իրեն սեփականացնելու համար։ Չորս պատի մէջ կը փակէ զայն, վրան հըսկողներ կը զնէ, եւայլն։ Տղամարդուն այս խանդոտութիւնը, որ սիրոյ հետ գործ չունի, առաջ բեմած է վայրագ սովորութիւն մը, այրի կնոջ սպանութիւնը իր ամուսնին գերեզմանին վրայ Հընդկաստանի, Բերուի եւ Մեքսիկայի մէջ, ալրի կինը ողջ ողջ կը թաղէին ամուսնին քովը եւ կամ կ'այրէին անոր դիակին հետ։ Ո եւ է մեծատան մը մահուրնէն վերջ, անոր բոլոր կիներն ալ կ'այրուէին։ Կիները՝ համոզուած ըլլալով որ իրենց ամուսնին մեռնելէն վերջ իրաւունք չունին ապրելու, սրբազան պարագ մը կը նկատէին անոնց դիակին հետ ոչնչանալը։ Իսկ եթէ արգիլուած ըլլար հրապարակաւ կատարել արտարողութիւնը, կը հեռանային, անտառներ ու գաղտնի տեղեր կ'երթային ինքզինքնին սպաննելու։ Կարգ մը հեղինակներ կր հաւասարեն թէ մի միայն Հընդկաստանի մէջ, ամէն տարի 30,000 այրի կիներ կը զոհուէին։

* * *

Եթէ կինը բազմաթիւ ազգերու մէջ այս աստիճան իրաւագուրկ էր, աղջիկը միանգամայն ստրուկ էր։ Ան ո'չ թէ միայն իր հօրը գոյքն էր, այլ նաեւ կախում ունէր իր եղբօրմէն, այն սկրզբունքի հիման վրայ՝ թէ տղամարդն է օճախին տէրը։ Նոյն իսկ դասական երկիրներու մէջ (Յունաստան եւ Հոռոմ), մինչեւ անգամ մայրը պիտի խօնարհէր իր որդւոյն առջեւ⁽¹⁾։ Հայրն ու եղ-

(1) Թէլեմաք կ'որէ իր մօր. — «Ե՞ս բարձիր կիներու մօս, եռ զործեու պարապէ, ճախուակիդ վրայ հակէ. եւ աղախիներու աշխատութիւնը ունի կարծիք յայտնելու, եւ ամենէն առաջ իրաւունք ինձի կը պահանի, բանի որ ե՞ս եմ անաւտերը».

բայրը իրաւունք ունէին ծախելու տան աղջիկը, եւ կամ զայն նուիրելու իրենց ուզած անձին։ Շատ տեղեր մինչեւ հիմայ գոյութիւն ունի հիւրասիրութեան այդ քստմնելի եղանակը, որուն համաձայն՝ տանտէրը գիշերը իր հիւրին ծոցը կու տայ իր կինն ու աղջիկը՝ հասունցած աղջիկը այսպէսով արժէք կը ստանայ, եւ եթէ ընտանիքին համար մեծ օգտակարութիւն մըն ալ չունենայ, գոնէ կրնայ վաճառքի ապրանք գառնալ։ Եւ այս կինդանի ապրանքը աւելի աժան եղած է քան շատ մը անկենդան իրեր։ Մովսէսի օրէնքով՝ կինը ստրուկի մը համարժէք էր. կան ազգեր՝ որոնց մէջ, մեր դրամով, կինը հազիւ թէ մէկ մէծիտի գումար մը կ'արժէր։ Աղջիկ գնողը իրաւունք ունէր լաւ մը զննելու իր գնելիք ապրանքը, եւ ատկէ մնացած է շատ տեղեր՝ նորհարօր պսակէն առաջ մերկացնելու եւ զննելու սովորութիւնը, զոր կիներ կը կատարեն։

Քրիստոնէութեան ամուսնական դրութիւնը չընդգրկած ազգերու մէջ կնոջ առեւտուրը շատ տարածուած էր։ Մինչեւ այսօր, հակառակ քաղաքակիրթ Եւրոպայի դրած արդելքներուն, «կենադանի ապրանք»ի վաճառականներ չեն պակսիր եւ ի գործ կը զնեն իրենց չարաշահութիւնը, մատաղ աղջիկներ որսալով այլ եւ այլ հնարքներով։ Հնդկական երկիրներու մէջ, տակաւին պահուած է ուրիշ սովորութիւն մը, — աղջկան ընծայաբերումը տաճարին, — որուն չնորին նախնի քուրմերն ու միջնադարեան կաթոլիկ մենաստանները այնքան անմեղ աղջիկներ կը հրապուրէին, եւ կը րոնքի պաշտաման յատկացուած հաստատութիւնները զեղսութեան եւ անառակութեան որջեր կը դարձնէին։

Առ հասարակ, հին քաղաքակիրթուած երկիրներու մէջ, աղջիկը կը վայելէր աւելի անկախութեան նշոյլներ, որոնք վերջէն ջնջուած են բոլորովին։ Այսպէս՝ Եգիպտոսի մէջ, մինչեւ սեմուկան ցեղերու տիրապետումը, կինը աղատ էր նոյն իսկ հասարակական գործերու մասնակցելու։ Հրեաներու մէջ աղջիկն ու կինը (գոնէ հին դարերու ընթացքին), տղամարդոց հաւասար իրաւունքներ կը վայելէին։

Աղջիկը ազատ էր եւ է նաեւ լեռնաբնակ ցեղերու մէջ, ինչպէս լերան այծեամն ու այն քամին՝ ու շարունակ իր վրանը կը դղրդէ։ Իրը թափառական՝ վարժուած ըլլալով արկածալից կեանքի, միշտ գէմ առ գէմ բիւրաւոր պատահարներու, պնդուած՝ բընութեան եղանակներու փոփոխման մէջ, լեռնաբնակ աղջիկը ըստիպուած է իր յոյսը իր վրայ միայն զնել, եւ այդ պատճառաւ քաջ ու անվախ է տղամարդու մը պէս։ Ամբողջ օրը կ'առնէ իր հօտը ու կ'անհետանայ սարերուն մէջ, չվախնալով ո՛չ մէկ բանէ,

—ո՛չ գայլէն, ո՛չ անձրեւէն, ոչ ալ երիտասարդ հովուին հրապոյր-ներէն,—որովհետեւ տէր է իր զլխուն եւ իր կամքին:

* * *

Իբրեւ ընդհանուր կանոն պէտք է ընդունիլ թէ նստակեաց ազգերու մէջ աղջկան ազատութիւնը շատ աւելի սահմանափակուած է, քան թափառական ցեղերու մէջ։ Այս վերջիններուն վարած կեանքը արդէն աղջիկը կը մղէ ինքնուրոյն դառնալու։

Սպարտայի մէջ, աղջիկը՝ ինչպէս մանչ զաւակր, իր ծնողներուն չէր պատկաներ այլ համայնքին։ Հանրապետութիւնը թէեւ շատ անողորմ ու գաղանալին ընթացք մը կը բռնէր արատաւոր աղջիկներուն դէմ, զորս անդունզներու մէջ կը նետէին ողջ-ողջ, բայց տարոր փոխարէն մեծ սէր ու խնամք ցոյց կու տար լաւ կազմուածք ունեցաղներուն եւ առողջներուն։ Որովհետեւ այս վերջինները պիտի ըլլային ապագայ սերունդին մայրերը, անսոնմէ կախուած էր երկրին քաղաքական ոյժը, առողջ ու քաջ զինուորներու արտադրութիւնը։

Կառավարութիւնը կը միջամտէր ընտանիքի գործերուն, նոյն իսկ կը սահմանափակէր որդենութիւնը՝ ևթէ երեխաներու թիւը բաւարար նկատէր. այսպէսով՝ կը չափաւորէր նաեւ ամուսիններու փոխադարձ սէրը։ Զաւակը, գեռ երեխայ հասակէն կը խլէին մօրը գիրկէն, եւ հանրապետութեան ծախքով զայն կը կրթէին հասարակական հիմնարկութիւններու մէջ։ Սպարտուհին, շնորհիւ լաւ կրթութեան ու գաստիարակութեան, շնորհիւ մարդավայել վերաբերման, թէեւ յամրաբար, բայց կրկին բաւական նշանակելի ինքնուրոյնութիւն մը ձեռք բերաւ դարերու ընթացքին։

Հոսոմէական համայնքին մէջ ալ,—ուր հայրը անպայման տէրն էր իր ընտանիքին, եւ զուակներուն վրայ ալ մահու ու կենաց իրաւունք ունէր,—աղջիկը կամաց-կամաց որոշ, թէեւ միայն ձեւական ինքնուրոյնութիւն ձեռք բերաւ։ Ոչ թէ միայն իրաւունք ունէր իրեն յարմար դաստած տղամարդը ամուսին ընտրելու, այլ նաև ընտանիկան հարստութենէն ալ մաս մը կը ժառանգէր։ Ամուսնացած միջոցին հետո բերած օժիտը՝ օրէնքը չէր խլեր իր ձեռքէն, եւ ամուսին չէր տար։ Կիսր տէր կը մնար իր օժիտին եւ ազատ էր զայն իր զաւակներուն կտակելու։

.Դասական Հոսոմի մէջ, կինը, տակաւ առ տակաւ ձեռք բերած է մեծ արտօնութիւններ. մրցած է տղամարդոց հետ, նոյն իսկ իշխած է անոնց վրայ, եւ այն աստիճան զգալի դարձուցած է իր լուծը՝ որ կատոն չէ վարանած հրապարակաւ բսելու... «Ամէն տեղ տղամարդը կ'իշխէ կնոջ վրայ. իսկ մենք Հոսոմյեցիքս, որ տիրած ենք բոլոր աղջկերուն, կնոջ իշխանութեան տակն ենք ինչ կած»։

ԲԺԻՇԿ ՎԱՀԱՆ ԱՐԾՐՈՒԻՆԻ

Ա.Ն Հ Ա.Տ Ը

ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻՆ ՈՒ ՄԱՐԴԿԱՍՅԻՆ ԲՆԿԵՐՈՒԹԵԱՆ ՄԷջ

Ա.

Երկրագունդին վրայ միայն մարդր չէ իրրեւ ընկերական էակ։ Իր երեւումէն շատ առաջ զոյւթիւն ունեցած են արդէն կենդանի էակներ, որոնք խմբովին ապրած են կազմակերպուած ընկերութիւններով։ Ծովու մակերեսին վրայ կը ծփային տարօրինակ սիփոնօֆորներու (siphonophore) մեծաշուք գաղթականութիւններ, ծովերու խորքը բնակավալրն էր բուսային ընկերութիւններու, եւ ցամաք երկիրը ապաստանը եղած էր բազմատեսակ միջատներու, որոնցմէ ոմանքը ընկերական կատարեալ կազմակերպութիւններ ունէին։

Այս ընկերական կեանքը զարգացած էր առանց ո՛ եւ է արտաքին մղումի եւ օրինագրքի որ ուղղեր ու սուաջնորդեր հասարակաց նպատակի մը համար միացած անդամներու ընթացքը։ Շահեկան համարեցինք ամբողջական ակնարկ մը ձգել այդ կարգի ընկերութեանց հիմնական սկզբունքներուն վրայ, Բայց ըստ որում տեղերնիս սահմանափակ է, կ'ուղեմ միայն ընթերցողներուս ուշադրութիւնը հրաւիրել կենդանական ընկերութիւններուն էական կէտերէն մէկուն, այսինքն՝ անհատին եւ ընկերութեան յարաբերութիւններուն վրայ։

Յայտնի է թէ այդ կէտը մարդկային ընկերական կազմակերպութեանց դժուարին խնդիրներէն մէկն է։ Ընկերութիւնը մինչեւ ո՞ր աստիճան ոտնձգութեան իրաւունք ունի անհատին վրայ եւ այս վերջինը մինչեւ ո՞ր աստիճան կրնայ պահել իր ամբողջութիւնն ու անկախութիւնը։ Զպիտի յիշենք հոս այդ մասին եղած անվերջ վիճաբանութիւնները, եւ այն տեսութիւնները որոնց համեմատ մարդը պէտք է զոհուի աւելի կամ պակաս ինպաստ այն ընկերութեան որուն անդամն է։ Նախամեծար կը համարինք ընթերցողին ներկայել անհատին վիճակը կենդանական ընկերութիւններու մէջ, անհունապէս աւելի պարզ քան մարդկայինները։

Նոյն իսկ ամենասատորին գործարանաւորութիւններու մէջ, —որոնք կը գրաւեն կենդանիներու եւ բոյսերու միջեւ եղած սահմանը, —խիստ մեծ աթիւ անհատներու միացումով կազմուած ընկերութիւններու օրինակներ չեն պակսիր։

Անտառներու մէջ, չորցած տերեւններու կամ փտած փայտերու վրայ կը գտնենք շատ անդամ պղամիկ բոյսեր, որոնք իրենց ընդ-

հանուր երեւոյթով մանրիկ սունկերու կը նմանին։ Ասոնք Միխո-
միսէքներ են (πυχομυցէտէ). պղոտիկ պարկեր՝ լեցուած զնտաձեւ բազ-
մաթիւ հիւլէներով կամ սերմերով, մանրադիտական մեծութեամբ։
Երբ այս սերմերը անձրեւէն կը թրչին, անսնցմէ դուրս կու զան
մանր գործարանաւորութիւններ, որոնք չարժական անդամներով
օժտուած, կրնան արագ արագ լողալ հեղուկին մէջ։ Այս փոքրիկ
էակները կու ծնին մեծ թուով եւ ամէնը մէկ, ու կը լեցնեն ջուրի
փոքրիկ կաթիլը որ կը գանուի տերեւի մը կամ փտած փայտի մը
վրայ։ Բայց այս մանրադիտական գործարանաւորութեանց ան-
կախ կեանքը երկար չի տեւեր։ Երբոր մէկզմէկու հպին, անոնց
մարմինները կը զօդուին եւ կը ձեւացնեն մածուցիկ զանգուած մը,
որ շատ անգամ մեծ համեմատութիւններ կ'առնէ։ Այս ձուլճան
հետեւանքով յառաջ կուգան թլազմօսները (plasmodes), այսինքն
կենդանի հիւթի կոյտեր, որոնք կրնան շարժիլ յամրաբար տերե-
ւին կամ փայտին վրայ, եւ որոնք անոր ներքին կողմը կը ներկա-
յացնեն հոսանքներ, նման հրաբուխէ մը ժայթքող լաւային։

Այս թլազմօսները կը ներկայացնեն ընկերութիւններ, որոնց
կազմութեան համար ամբողջովին զոհուած է զանոնք բաղկացնող
գործարանաւորութեանց անհատականութիւնը։ Մէկ քանի իմաս-
տասէրներու քարոզած մտաժիպարը թէ, «մարզը թող հրաժարի
իո անհատական անկախութենէն եւ ձուլուի բոլորովին հասարա-
կութեան հետ», իրականացած է ուրեմն ստեղծագործութեան
սանդուխին յետին աստիճանին վրայ, մարդկային սեռին երեւու-
մէն շատ ժամանակ առաջ։

Կենդանիներուն, նոյն իսկ անոնց ամէնէն յետիններուն քով,
չենք գտներ անանկ ընկերութիւններ, որոնց անդամներուն ան-
հատականութիւնը այս աստիճան զոհուած ըլլայ ի շահ ամբողջու-
թեան։ Անհատականութիւնը կը պահուի անոնց քով աւելի կամ
նուազ աստիճանով մը։ Ակնարկ մը նետենք կարգ մը պողիփու-
ներու վրայ (polypes), այդ ստորին կարգի կենդանիները, որոնք
յաճախ այնքան մեծ թուով կը կուտակուին որ ճշմարիտ կղզիներ
կոչուելու չափ մեծ խարակներ կը ձեւացնեն ծովին մէջ։ Այս կեն-
դանիները կը կազմեն խումբ խումբ մեծ ընկերութիւններ, որոնց
անդամները անկարող են առանձին եւ անկախ կեանք մը վարե-
լու։ Իրենց մարմնով իրարու փակած այս պողիփուները կը նմա-
նին այն զոյգ մը փոքրիկ հրէշներուն, Տուտիգա եւ Ռատիգա, ո-
րոնց մասին շատ խօսուեցաւ երկու տարի առաջ, Պ. Տուայէնի
կողմէ անոնց վրայ կատարուած գործողութեան առթիւ։ Երկուոր-
եակ աղջիկներուն որովայնային մասերը հաղորդակցութեան մէջ
էին իրարու հետ եւ անոնց արիւնի խողովակները այնպէս մը զե-

տեղուած էին որ Տուտիգայի արիւնը Ռատիգայի մարմին մէջ կ'անցնէր եւ փոխադարձաբար Ուրիշ զոյգ մը հրէներու քով ալ, Ռոզա եւ Եղէֆա՝ երկու Զեն քոյրերը օրոնք կ'ապրին զիռ, առ Ղիքներն են որ կը հաղորդակիցին իրարու ու կը վերջանան մէկ սրբանով միայն, իրենց օրովայնը միացած է այսպէս ու մէկ միզանցք միայն ունին:

Պողիփոտներու քով, գաղթականութիւն մը կազմող անհատ ներուն միացումը գրեթէ միշտ կատարեալ է, Այսպիսի ընկերութեան մը իւրաքանչիւր անդամը ունի թէեւ իրեն յատուկ բերանը եւ ստամոքսը, բայց ուրիշ շատ մը գործարաններ այնքան խառնուած են, որ կարելի չէ զանոնք անհատներուն վերագրել, Ասոնք գործարաններ են որ ընդէ, գաղթականութեան կը վերաբերին :

Անհատականութեան ջնջումին աւելի նշանակելի օրինակ մը կու տան մեզի լողացող պողիփոտները, կամ ուրիշ անունով՝ սիֆօնօֆորներ (*si phonophores*): Ասոնք թափանցիկ ու շատ փափուկ գործարանաւորութիւններ են, որոնք երբեմն շատ մեծ ծաւալներ կը ստանան, եւ որոնք ատեն ատեն ծովու մակերեսին վրայ կ'երեւան մեծ բազմութեամբ: Ասոնք ընդհանրապէս երկար թելերու ձեւով կը ներկայանան, օժտուած խել մը հպելիքներով, ստամոքսներով ու լողական փամիկուշտներով: Ամէն տարակոյսէ վեր է թէ ասոնք կենդանական գաղթականութիւններ են, միայն շատ զժուար եղած է ճշգելը թէ գաղթականութեան մը իւրաքանչիւր մասը, ամէն մէկ լողական փամիկուշտ եւ անձնիւր ստամոքս գործարանի՞ մը կը համապատասխանէ թէ ամբողջ անհատի մը, կենդանարանները այդ մասին շատ ներհակ կարծիքներ ունին: Ոմանք կ'ըսեն թէ հասարակաց կեանքը այնքան տկարացուցած է անհատականութիւնը, որ իւրաքանչիւր մարմինէ միայն մէկ գործարան մնացած է: Այսպէս՝ անհատներէն մէկ քանին վերածուած են առ զատ ստամոքսներու, կապուած կեցրոնական թելին հետ, մինչդեռ ուրիշ անհատներ ալ պահած են միայն իրենց շարժական գործարանները որոնք կը կազմեն գաղթականութեան լողական փամիկուշտները: Ուրիշ կենդանարաններ ինձի հետ կ'ընդունին որ սիֆօնօֆորները կը կազմեն գործարաններու գաղթականութիւններ, որոնց մէջ չկան կամ գրեթէ չկան զանազանելի անհատներ: Այսիօնօֆորներու ծփուն շղթայ մը, կը բազկանայ ուրեմն, շատ մը գործարաններէ, ինչպէս փամիկուշտ, հպելիք, ստամոքս, եւն, ամէնքն ալ միացած հասարակաց բունի մը վրայ: Զենք կրնար հոս վիճարանիլ այդ հակասութեան մասին, զի ինչ որ շահեկան է մեզ համար սա է թէ, անհատականութիւնը, սիփօնօֆորներու քով,

թէպէտեւ չափազանց կրծատուած, բայց վերջապէս չէ կորսուած ամբողջովին ինչպէս է միխօմիխէթներուն քով:

Հաստատելու համար այս թեղր, կ'ուղեմ ընթերցողին ուշադրութիւնը հրաւիրել պղտիկ սիփօնօֆորներու վրայ, որոնց «Էսօտօքսի» (Eudoxie) անունը տուած են: Ասոնք հասարակաց բռնէն անջատուած բեկորներ են, որոնք կը լողան առանձինն, ծովուն մէջ, եւ որոնք նշանակելի կազմակերպութիւն մը ցոյց կու տան, «Էսօտօքսի»ներու շարժումը կ'ապահովէ փամփուշտ մը մուային խիստ զարգացած դնդերներով: Այս փամփուշտը կը վերաբերի անհատի մը, որ սերնդական գործարաններով օժտուած է, բայց միւս կողմէ բոլորովին զուրկ է ուտելիքը ճարելու եւ մարսելու միջոցներէն: Այս վերջին երկու պաշտօնները ընդհակառակը շատ աղէկ կը կատարէ երկրորդ անհատ մը, սերտօրէն կապուած առաջինին հետ: Անուցանող անհատը ունի երկար հպելիք մը որուն չնորհիւ կը բռնէ որսը, եւ ծփուն ստամոքս մը որով կը մարսէ զայն: Այս մարսողութենէն գուացած անունդը խողովակներու միջոցաւ կ'անցնի սերնդագործող անհատին, ուր արիւնի կը փոխուի: «Էսօտօքսի»ն ուրեմն կը ներկայացնէ մեզի կրկնակ էակ մը, մէկը որ միայն կը համբարէ եւ կը սնուցանէ, ու միւսը որ միայն սեռը կը շարունակէ եւ շարժումներ կ'ընէ:

Հոս կը տեսնենք իրականացումը Ֆլորիանի այն նշանաւոր առակին, ուր կոյրը եւ անդամալոյնը կ'ընկերակցին, կատարեալ անհատ մը ձեւացնելու համար:

Բացորոշ է թէ ընկերական կենդանիներու կազմակերպութեանց մէջ եղած յառաջդիմութիւնները աննպաստ են անհատականութեան ամբողջական փճացումին: Քանի՛ բարձրանանք կենդանական սանդուխէն վեր, այնքան այս հետեւութիւնը կը ճշշդուի: Ասապէս՝ ասիսիւներու քով (ascidies), ընկերութեան բոլոր անդամները կը պահեն իրենց ամբողջ գործարանները: Պորրիւները (botrylles), որոնք այս խումբին ամէնէն հետաքրքրականներն են, կը ներկայանան շրջանակաձեւ գաղթականութիւններով: Խումբին բոլոր անդամները հաւաքուած են հասարակաց կեդրոնի մը չուրծը, ուր կը գտնուի կզկունոցը (cloaque): Ընկերութիւնը կազմող ամէն մէկ անհատ ունի իր յատուեկ բերանը եւ մարսողական գործարանը: բայց անոր աղիքը կը վերջաւորի հասարակաց ծակի մը մէջ, որ ընդունարանը եւ արտաքողն է բոլոր անհատներուն կը զկրղանքին, ինչպէս է Թողա եւ Եղղէֆա երկու քոյրերուն պարագան, որոնք մէկ սրբան եւ մէկ միզանցք միայն ունին:

Բ.

Մինչեւ հոս խօսեցանք կենդանական այն ընկերութիւններուն

վրայ, որոնց անդամները միացած էին իրարու, քիչ կամ շատ զարգացած գործարանական կապով մը: Միջառներու աշխարհն ալ բաւական հարուստ է ներկայացուցիչներով, որոնք կ'ապրին կանոնաւոր ու կազմակերպուած ընկերակցութիւններով: Միայն թէ անոնց կազմակերպութիւնը շատ աւելի բարձր է եւ անոնց անհատներուն միջեւ չկայ մարմնական զօդում:

Կարգ մը մեղուներու ընկերական կեանքին զարգացման նախնական շրջանին, անհատները՝ կատարելապէս զարգացած եւ նման իրարու, կը միտնան ապահովելու համար իրենց անհատական գոյութիւնը: Երբեմն կը միտնան վտնելու համար հասարակաց թշնամին, եւ մերթ կը հաւաքուին շատ մօտիկ, պաշտպանուելու համար ցուրտին զէմ: Մինակ աւելի կատարեալ միջառներու ընկերութեանց քով է որ, — ինչպէս են ընտանի մեղուները, կարգ մը պիծակներ, մրջիւնները եւ դերմիտսները, ընկերական կեանքի իսկութիւնը կը կայանայ պղտիկներուն (ձաղերուն) տրուած խնամքին մէջ: Բայց ընկերական կեանքի այս ներոյժ զարգացումը տեղի կ'ունենայ ի վեաս ընկերութեան անհատներուն շահուն եւ ամբողջութեան: Այս պարագային լառաջ կու գայ աշխատութեան բաժանում մը շատ խոր, ուր էզը կը վերածուի միմիայն հաւկիթ ածող մեքենայի մը: Ըստանի մեղուներուն մէջ, Դշխոյ-մեղուն որ այս պաշտօնը կը կատարէ, անկարող կր զառնայ զատելու ընկերութեան բարիքը, այնքա՞ն քիչ կը զարգանան իր մտքին կարողութիւնները: Փեթակին մէջ փակուած, անիկա փոյթեռանդն պաշտամունքին եւ սպասարկութեան առարկան է գործաւորուէիններուն, որոնք անկէ միայն կը սպասեն ցեղին շարունակութիւնը: Նոյն խոկսովի ատեն, գործաւորուէինները աւձնազո՞ն կ'ըլլան, վերջին պաշարը Դշխոյ-մեղուին կը պահեն, որ հետեւարար՝ ամէնէն վերջը կը մեռնի: Արուները անկատար արարածներ են, որոնց այնքան ատեն միայն կը հանգուրժեն, որքան պիտանի են ընկերութեան համար. խոկ անկէ ետքը գործաւորուէինները կը սպաննեն զանոնք անխնայ:

Գործաւորուէինները որ այնքան հոգ կը տանին հասարակութեան բարիքին համար, անկատար անհատներ են: Օժտուած խիստ զարգացած ուղեղով մը եւ սեղը ու մոմ շինելու գործարաններով, այս խեղճ գործաւորուէինները սեռային շատ տարրական գործարաններ ունին միայն, որոնք անյարմար են սերնդագործելու:

Հոս կը տեսնենք գարձեալ անհատական յատկութիւններու կորուստ մը որ այնքան աւելի մեծ է որքան կատարելագործեալ են միջատային ընկերութիւնները: Մրջիւններուն եւ դերմիտսներուն քով, որոնց ընկերական կեանքը զարգացած է մեղուներու կեան-

քէն բոլորովին անկախ կերպով մը, կը դժնենք միեւնոյն հիմա կան գիծերը: Բարձր ի մացականութիւնը եւ ճարտարութիւնը նորէն առանձնաշնորհումը կր մնան գործաւորուհիներուն, որոնց սերնդագործական կարողութիւնը կորսուած է: Զինուորները, որ կը հսկեն ընկերութեան գոյութիւնն ու կեանքը պահպանելու, զօրաւոր կզակներ ունին, բայց ասոր փոխարէն խիստ աննշան սերնդական գործարաններով միայն օժտուած են: Էգերը եւ արուները, որոնց քով այս գործարանները արտաքոյ կարգի զարդացում մը ունին, չատ անձարակ են եւ անխելք, կարծես տոպրակներ են միայն սեռալին պաշարով լեցուած: Մըջիւնները յիշած ատեննիս պէտք չէ մոռնանք նաեւ մեղրաբեր գործաւորուհիները, որոնք կը գտնուին տարաշխարհիկ մրջիւններու տեսակներուն ու զլխաւորաբար Մեքքիկայի մէջ: Այս միջատներէն ոմանք որոշ ատեն մը այնչափ մեղր կը ծծեն որ իրենց բովանդակ մարմինը չաքարաջուրով լեցուած տիկ մը կը դառնայ: Իրենց թաթիկները անշարժութեան կը դատապարտուին, որով, իրենց որջին մէջ կը մնան բացարձակապէս անշարժ: Երբ սովորական գործաւորուհիները կամ սերնդագործող մրջիւնները անօժենան, կը մօտենան մեղրաբերներուն եւ անոնց բերնէն կը ծծեն սնունդ մը բոլորովին պատրաստ ու դիւրամարս: Այս մեղրաբեր գործաւորուհիները կենդանի մեղրանօթներու գերը կը կատարեն ուրեմն: Այս պաշտօնը բնականաբար մեղրաբերներուն կեանքը կը կարծեցնէ յօգուտ ընկերութեան:

Դերմիտները միջատներու ուրիշ խումբի մը կը պատկանին, բոլորովին տարրեր մեղուններէն եւ մրջիւններէն: Եւ սակայն նոյն ընդհանուր սկզբունքին կը հետեւին, այսինքն անհատին զոհաբերութիւնը ի նպաստ հանրութեան: Էգերը՝ հաւկիթներու ահագին քանակութեամբ մը լեցուած տձեւ տոպրակներու կը փոխուին, երերալու անկարող, ու կը մնան այզպէս անշարժ եւ փակուած իրենց խուցին մէջ, ուր օրական մինչեւ 80,000 ձու կ'ածեն: Զինուորները այնքան չափէ զուրս մեծութեամբ կզակներ ունին, որ այս սեռազուրկ կենդանիները թշնամիին դէմ կռուելէ տարբեր գործ մը չեն կրնար տեսնել:

Միջատներու ընկերութեան մէջ տեսնուած անհատականութեան այս կորուստը այնչափ առաջ չերթար սակայն, որքան ըստորին կարգի կենդանիներու քով, զորս վերը թուեցինք: Կարելի է ուրեմն հետեւցնել իրեւ ընդհանուր կանոն, թէ կազմակերպութեան կատարելագործումը իրեն հետ կը բերէ անհատին պահպանումը ընկերութեան մէջ, հետզհետէ աւելի շեշտուած:

Գ.

Շայեկան պիտի ըլլար հաստատել թէ այս օրէնքը կրնա՞յ հաւասարապէս պատշաճիլ մարդկային սեռին ալ :

Ողնայարաւոր կենդանիներուն քով ընկերական կեանքը քիչ զարգացած է ընդհանուր առումով։ Զուկերը եւ թոչունները ուրնք խմբուելով ընկերութիւններ կը կազմեն, իրենց կազմակերպութեամբ հեռուէն հեռու իսկ չեն կրնար բաղդատուիլ միջատներու հետ։ Յառաջդիմութիւնը շատ չի շեշտուիր ստնաւորներու մէջ. պէտք է մինչեւ մարդը համար իսխոտ կատարելագործուած լնկերական կեանք մը Մարդը առաջին ներկայացուցիչն է ուրեմն ստնաւորներու դասակարգին, որուն մօտ ընկերական կեանքը հասած ըլլոյ մեծ զարգացման մը։ Բայց մինչդեռ միջատները ընկերական յարաբերութիւններու մէջ կ'առաջնորդուին իրենց զօրաւոր բնազդէն, մարդուն մէջ, բնազդական թեւազրութիւնները երկրորդական դեր մը միայն կը խաղան։ Անհատական զգացումը, կամ եսամիրութիւնը, շատ զօրաւոր է մարդուն մէջ, ինչ որ կարելի է բացատրել սա իրոզութեամբ որ մեր հեռաւոր նախահայրերը ընկերական կեանք մը չէին ապրեր։

Մարդակերպ կապիկները կը բաժնուին առանձին ընտանիքներու կամ խմբակներու, առանց որոշ կազմակերպութեան։ Մերձաւորին սէրը կամ այլամիրութիւնը, մարդուն քով նորստաց բան մըն է եւ տակաւին շատ քիչ զարգացած։

Հակառակ ընկերական խիստ յառաջացեալ կազմակերպութեան մը եւ հակառակ աշխատութեան բաժանումին, յաճախ շատ հեռուն տարուած, մարդը չի ցու ցներ անհատներու զանազանումը ֆիշդ այնպէս, ինչպէս որ է սիփօնօֆորներուն, մեղուններուն եւ մրջիւններուն մէջ, որոնց քով ընկերական կեանքը յառաջ բերած է, անկախ միջոցներով, սերնդական գործարաններու կարողութեան կորուսաը, անգործածութեան հետեւանքով։ Նմանօրինակ բան մը չենք տեսներ մարդկային սեռին մէջ։ Այն ենթազրութիւնը թէ մէկ քանի կրօնքներու կողմէ կարգ մը մարդոց վրայ դըրուած հարկեցուցիչ ամուրիութիւնը, առաջին քայլի է առնուած դէպի զանազանում մը՝ ինչպէս որ կ'ըլլայ մեղուններու եւ մրջիւններու մէջ, չի կրնար լրջօրէն պաշտպանուիլ։ Ամէն պարագայի մէջ, կարելի չէ մեծ կարեւորութիւն ընծայել անոր, որովհետեւ, փոխանակ ընդհանրանալու, ընդհակառակը նուազելու վրայ է։

Ներկայ ժամանակներու մէջ, Եւրոպայի եւ Միացեալ-Նահանգներու մէջ, ֆէմինիզմի բուռն շարժում մը առաջ եկած է, որ կը մզէ կինները բարձրագոյն ուսում մը ստանալու։ Փոխանակ հետեւելու իրենց սովորական կոչումին, հետեւելու իրեւ մայր եւ

տանտիկին, անոնք սկսած են բժիշկի եւ փաստաբանի պաշտօն կատարել, Համալսարանական ուսումներու հետեւող կիներուն թիւ ւը երթալով կ'աւելնայ, եւ այն երկիրներն իսկ՝ ինչպէս Գերմանիա՝ որոնք կիները կ'արգիլէին բարձրագոյն ուսումներու մերձենալու, ստիպուեցան վերջ ի վերջոյ տեղի տալ հոսանքին առջեւ, որ երթալով անդիմազրելի կը դառնար: Իրաւունք ունի՞նք տեսնելու այս շարժումին մէջ քայլ մը դէպի մարդկային էակներու զանազանումը, նման միջատներու մէջ տեսնուածին: Մեր պատասխանը միտական պիտի ըլլայ: Անվիճճելի է թէ բազմաթիւ դեռատի աղջիկներ, որոնք ո՛եւ է պատճառով չեն ամուսնանար, զիտական ուսումներու կը նուիրուին: Միայն թէ ամուրիութիւնը այս պարագային մէջ հետեւանքը չէ մտաւորական բարձր գործունէութեան մը, այլ ընդհակառակը պատճառն է անոր: Միւս կողմէ պէտք չէ մոռնալ թէ շատ օրիորդներ որոնք ուսման կը նուիրուին, քիչ կամ շատ ժամանակէ վերջ կ'ամուսնանան: Այս պէս Ս. Բեթերսպուրկի բժշկական համալսարանը յաճախող 1091 ուսանողուհիներուն 80ը ամուսնացած էին արդէն, 19ը այրի էին եւ 992ը ամուրի: Այս վերջիններէն 483ը, այսինքն 440/0ը մօտաւորապէս, ամուսնացած են իրենց ուսման շրջանին մէջ:

Թէմինիզմի այս շարժումը որ կը տեսէ 40 տարիներէ ի վեր, կ'ապացուցանէ ուրեմն թէ պարագաներու մեծագոյն մասին մէջ չկայ բնաւ այն զգացումը զոր տեսանք միջատներուն մէջ, այսինքն՝ ամուլ կամ սեռազուրկ գործաւոր դասակարգ մը կազմելու ձգտումը:

Արդարեւ, տոքթորուհիներու եւ զիտական կիներու մեծագոյն թիւ մը ընտանիք կազմելէ աւելի լաւ բանի մը չի բաղձար: Բացառութիւն չեն կազմեր այս կանոնին նոյն իսկ զիտական ամենամեծ համբաւի տէր կիներ: Տիկին Քօվալէլսքի, առաջնակարգ դէմք մը կին զինականներու մէջ, երիտասարդութեանը միջոցին՝ երբ դեռ նոր կը օկսէր մաթէմաթիքական ուսումներու, շատ քիչ կարեւորութիւն կ'ընծայէր սեռային զգացումներու: Բայց ետքերը, երբ ալ զգաց թէ ծերանալու վրայ է, այդ զգացումները այնպէս ընդուստ արթնցան իր մէջ, որ Գիտական Ակադէմիին մրցանակով պատճենած օրը սապէս գրեց իր բարեկամներէն մէկուն. «Ծնորհաւորութեան զիրեր կը ստանամ ամէն կողմէ, բայց ճակատագրին տարօրինակ մէկ հեգնութիւնն է ասիկա. երբեք այսօրուան չափ դժբաղդ ըլլալս չեմ յիշեր»:

Այս դժբոհութեան պատճառը յստակ կ'երեւայ իր լաւագոյն բարեկամուհիին ուղած սա խօսքերուն մէջ. «Ի՞նչու համար, ի՞նչու ոչ ոք չպիտի կրնայ զիս սիրել: Ես ալ պիտի կրնալի տալ շատ

մը կիներու տուածէն ալ աւելին. եւ սակայն ամէնէն աննշան կիւները կը սիրուին ու ես չեմ սիրուիր:

Կարճ խօսելով, ըսենք թէ կրօնքի եւ կամ գիտութեան նըւիրուած կարգ մը անձերու ամուրի կեանքը կարելի չէ սկզբնաւորութիւնը նկատել մասնաւոր կաղմակերպութեան մը, նման գործաւորուհի միջատներուն: Եւ սակայն հաւանական է որ մարդկային սեռին մէջ յառաջ կու գայ տեսակ մը զանազանում, կատարելու համար կեանքի այլ եւ այլ էական պաշտօնները:

Անշուշտ մարդկային ընկերութեանց կաղմակերպութիւնը չէ եղած ձիշդ այն եղանակով, որով յառաջ եկած են ընկերական միջատներու անսեռ անհատները: Ան կատարուած է աւելի տարբերուզութեամբ մը, որուն մէկ տիպարը կայ դարձեալ կենդանական աշխարհին մէջ: Հալիգրուս Գուատրիչինզքուս տեսակ մը մեղու է, ասիկա անով կը զանազանուի միւսներէն, որ, էզը իր վերջին հաւկիթները ածելէ ետքը չի մեռնիր, ինչպէս կանոն է, այլ կ'ապրի ու կը խնամէ իր ձագերը: Բայց այս շրջանը երկար չի տեւեր եւ մեր մեղուն չի կրնար երկար ատեն մնայուն դաստիարակի պաշտօնը վարել իր ձագերուն համար: Մարդկային ընկերութեան մէջ անհատին կեանքը աւելի երկար ըլլալով, աշխատութեան բաժանումը կրնայ կատարուիլ մեղուի այս տիպարին վրայ:

Կին մը ընդհանրապէս կը դադրի արգասաւորելէ 40էն 50 տարիներուն մէշտեղ: Բայց անկէ յետոյ, ըստ Քէթլէի վիճակազրութեան, միջին հաշուով 20 տարուան կեանք մըն ալ ունի դեռ, որու միջոցին կրնայ լաւագոյն գերերէն մէկը կատարել ընկերութեան մէջ: Այս գերը, որ կը նմանի Հալիգրուս Գուատրիչինզքուս մնայուներու տարէց մայրերուն, կը կայանայ տղաքը մեծցնելու եւ կրթելու գործին մէջ: Ո՞վ տեղեակ չէ մեծ մայրերու եւ ընդհանրապէս տարէց կիներու անձնուիրութեան, իրբեւ կրթիչ պղտիկներու: Եւ զիտելի պարագայ մըն է թէ ծերութիւնը հիմայ շատ շուտով կը սկսի եւ մարդուն կեանքը չի տեւեր այնքան, որչափ պէտք է տեւէր կեանքի իտէալ պայտաններու մէջ: Կարելի է հաւաստի ըլլալ սակայն թէ, երբ զիտութիւնը գրաւէ իր նախապստիւ գիրքը մարդկային ընկերութեան մէջ, եւ երբ առողջապահիկ ծառնօթութիւնները աւելի ընդհանրանան, երկարակեցութիւնը աւելի մեծ պիտի ըլլայ եւ տարէց անձերու գերը շատ աւելի կարեւորքան այսօրուանը:

Մարդկային ընկերութեան անդամները միջատներու պէս սեռաւոր եւ անսեռ անհատներու չեն բաժնուիր: Անոնց իւրաքանչիւրին գործօն կեանքը երկու շրջան ունի. արգասաւոր եւ ամուլ-

բայց այս վերջինն ալ իր օգտակար աշխատութիւնը ունի հանդէպ հասարակութեան: Երկու պարագաներուն միջեւ գտնուող հիմնական տարբերութիւնն ան է որ, կենդանական աշխարհին մէջ անհատներու կազմակերպութիւնը անկատար է, մինչեռ մարդկայինին մէջ անհատը կը պահէ իր ամբողջութիւնը:

Կը համինք ուրեմն սա եղրակացութեան թէ, քանի՛ վերբարձրանայ ընկերական էակ մը իր կազմակերպութեան մէջ, այնքան իր անհատականութիւնը կը զարգանայ: Դիւրին է հետեւցը նել ուրեմն ասկէ թէ ընկերական կեանքը բարեկարգելու ձգոտ տեսութեանց մէջ, լաւագոյնները անոնք են որ բաւականչափ լայն եւ ազատ ասպարէզ կու տան անհատին զարգացման եւ ձեռներէցութեան: Ստէպ քարոզուած այն իտէալը թէ անհատը պարտի ամէն կարելի եղանակով զոհուիլ ի նպաստ հանրութեան, համաձայն չէ ուրեմն կենդանական ընկերակցութեանց ընդհանուր կանոնին: Կան մասնաւոր պայմաններ ընկերական կեանքի մէջ, ուր շատ մը զոհողութիւններ անխուսափելի են, բայց ատիկա ոչ ընդհանուր ոչ ալ վերջնական կրնայ ըլլալ:

Նաւազը որ թշնամի նաւին տակ թորփիլ մը կը մղէ, բժիշկը որ իր առողջութիւնը եւ կեանքը կը վտանգէ փոխանցիկ հիւանդութիւններ դարմանած ատեն, ապահովաբար մեծագոյն գովեստներու արժանի քաջագործութիւններ ըրած կ'ըլլան: Բայց կրնանք ըսել որ այս զոհողութիւնները անօգուտ պիտի ըլլան երբոր մարդիկ սորվին խաղաղութեամբ ապրիլ եւ համաձարակ ախտերու ծագման պատճառ չտալ: Ծշդրիտ զիտութեան յառաջդիմութիւնը, աւելի կամ նուազ հեռաւոր ապագայի մը մէջ, պիտի բերէ անշուշտ արմատական առողջապահութիւն մը եւ ընկերային կատարեալ կազմակերպութիւն մը, որոնցմով անհատը կարող ըլլայ բոլորել կեանքին կատարեալ ու սովորական շրջանը:

Մարդկային ընկերութեանց լաւագոյն կազմակերպութեան համար տեսութիւններ քարոզուեցան երկար ատեն, ժիւտելով անհատը ի շահ հանրութեան: Բայց նաեւ բազմաթիւ ձայններ բարձրացան ի նպաստ անհատին ամողջութեան: Հ. Սրէնսըր, անգլիացի իմաստառէրը, որ նոր մեռաւ, բուռն մարտ մը մղեց այն վարդապետութեան դէմ որ կը ձգտի միօրինակ եւ միջակ մակարդակի մը իջեցնել մարդկային անհատները: Զի հաւաքիր ընկերվարականներուն, պնդելով թէ իրենց իտէալը իրեն հետ պիտի բերէր անվրէպ՝ անհատականութեան աստիճանագրկութիւնը, ու պիտի ջնջեր անհատին ձեռներէցութիւնը:

Նոյն տեսութիւնը ա՛լ աւելի ջերմապէս պաշտամանուած է գերման իմաստասէր նիշէի կողմէ, որ կը դատապարտէ ընկերվա-

րականութիւնը, առարկելով թէ «այդ գրութիւնը կ'աշխատի անհատին բացարձակ փճացման, անհատը նկատելով բնութեան մէկ անարդարանալի պերծանքը, դոր ինքը սրբագրելով կ'ուզէ վերածել հասարակութեան համար օգտակար գործիքի մը»:

Թերեւս այս քննադատութիւնը զերծ չէ կարգ մը չափաղանցութիւներէ: Ամէն պարագայի մէջ սակայն, անվիճելի է թէ կազմակերպութեան յառաջդիմութեան հետ զուգընթացաբար, անհատին գիտակցութիւնը դարգացած է այն աստիճան որ անկարելի պիտի ըլլայ զոհել զայն ինպաստ ընկերութեան: Ստորին կենադանիներու քով, ինչպէս միխոմիսկըներուն եւ սիֆօնօֆօրներուն, անհատները բոլորովին կամ մեծ մասով կը ձուլուին հասարակութեան հետ. բայց զոհողութիւնը շատ մեծ չէ հոս, որովհետեւ անհատականութեան զգացումը չէ զարգացած անոնց մէջ: Ընկերական միջատները միջին կայան մը ցոյց կու տան մեզի՝ ստորին կարգի կենդանիներու եւ մարդուն մէջտեղ: Այս վերջնին քով միայն անհատը իր վերջնական գիտակցութիւնը կը ստանայ, եւ ասոր համար է որ ընկերական լաւ կազմակերպութիւնը պիտի չկրնայ երբեք զոհել զայն, հասարակաց բարիքին առարկութեամբ: Այս արդիւնքին է որ կը յանդի կենդանի էակներու ընկերական բարեշրջութեան ուսումնասիրութիւնը:

Թարգմ. ՅՈՎՀ. ՀԱՄԱՄՁԵԱՆ

Է. ՄԷՇՆԻՔՈՅ

ՕՐ ՄԸ ԵՐԲ...

Նայուածֆները այնիան բոցեղ, սիրարծարծ,
Համբոյրները այնիան զգուոս, հրակեզ,
Շունչը ամրող բոյրի սրուակ մը անանց,
Մարմինդ անբիծ, այնիան մաքուր է որ եւ
Չե՛մ կասկածիր թէ մեկն օր մը վայ'լեց ժեզ:

Հիմակ այսպէս չընադութեանց արփաւէս
—Կեդրոնացն' ու մ' ես կանգնագեղ ու սիրուն.
Երե կիրքի հով մը անցնի յու յովկդ,
Կարծես պիտի լուծուիս, հայս յանկարծ դուն,
Նուրբ իրանիդ անգայտութեան մէջ փաղիուն:

Երբ յուրիհմ որ ամենուն պէս այդ գեղեն,
Օր մըն աղ դուն պիտի իջնաս վերեն վար,
Երբ յուրիհմ որ մեկին սիրուած տարիօրէն,
Թարմութիւնը պիտի ցընդի մեղմաբար,
Անձկութիւն մը զիս կը լրիկ չարաշար:

Ս. Ա. ՊԱՐՍԱՄԵԱՆ

ՆԱԽՆԻ ԾՈՎԱՄԱՐՏԵՐԸ

ԽԱՅՐԵՍՏԻՆ՝ ՊԱՐՊԱՐՈՍԱ ՓԱՇԱ

(Շարունակութիւն)

Դ.—Երկու նաւատորմեմբ յիշ առ դէմ.—Երեվէզայի տմրոցն ու յարուցած երկպառակութիւնները.—Խայրէտսին և Տօրիս համակարգիք.

— Առաջին նախատանար.— Տամակային անյաջող զործողութիւնները.— Հալածում դէպի բաց ծովլը:

Երրր Օսմանցիք Բրէվէզայի առջեւ կը հասնին, թշնամի նաւերէն ոչ իսկ հետք մը կը գտնեն։ Կրիմանի արդէն իսկ փախած էր զէպի Քօրֆու։ Խայրէտսին կը վարանի պան մը։ Ի՞նչ ընէ, հետապընդէ՞ թշնամի նաւերը, որոնք թուական սյնքան միծ առաւելութիւն մը ունին իր վրայ։ Վերջապէս կարելի չէ առաջուց, մասնաւանդ այդ աստիճան աննպաստ պայմաններու մէջ գտնուելով, վստահ դատողութեան մը ենթարկել ճակատամարտին բաղդը։ Օսմանցի ծովակալը՝ գոնէ ապագայ պատասխանատուութենէ մը զերծ մնալու համար, կ'որոշէ Պոլիս մարդ զրկելով խորհուրդ հարցոնել։ Իր քով՝ յանդզնութիւնը չի պակսիր նոյն իսկ իր սակաւաթիւ նաւերով թշնամիին վրայ յարձակելու համար, բայց չուզերի կողմէ, առանց որոշ հրամանի մը, Օսմ. նաւատորմը մղել անհաւասար կոռուի մը՝ ուր պարտութիւնը այնքան հաւանական կ'երեւար որքան յաղթութիւնը։ Այդ միջոցին, Օսմ. մանր նաւեր, որոնք հետազօտութեան զրկուած էին, Քօրֆուի մօտերը թշնամի ձկնորսանաւ մը կը բռնեն ու գերի կը վարեն։ Խայրէտսին ձըկնորսանաւին նաւազներն ալ Պոլիս կը զրկէ՝ որպէս զի նաւային վարչութիւնը նոյն իսկ անոնց բերնէն իմանայ թշնամի նաւատորմին ոյժը, եւ նաւերը կը մացնէ Բրէվէզայի ծոցը՝ Պոլսէն դալիք որոշման սպասելու համար։

Սեպտեմբեր չԶին, Կարոլոս Ե.ի ծովակալը՝ իր նաւերուն հարկ եղած պաշարը առնել կու տայ, Եւ նոյն ամսուան չՅին 200 նաւերը երկաթը վերցնելով ճամքայ կ'իյնան զէպի Բրէվէզա։ Կրիմանի կը հրամայէ յառաջապահ նաւերուն, Տօրիս կեղրոնը կաղմած է իր նաւերով. վերջապահ կը մնայ Վէնչէնցօ Քարէլլօ՝ վենետիկեան նաւերուն հետ։ Իսկ երկրորդական նաւերը անոնց կը հետեւին երկու խումբի բաժնուած, իրենց առաջնորդ ունենալով Քօնտիւլմիէրոյի գանձաւար նաւը, որ մինակը ամբողջ նաւատորմիդ մը կ'արժէր։

Քօրֆուի նաւակայքէն մինչեւ Արթայի ծոցը 55-60 մղոն է։ Նոյն իրիկունն իսկ, գաշնակից նաւատորմը երկաթ կը նետէ Բրէ-վէզայի հրուանդանին ծալրը։ Գիշերը սոսկալի փոթորիկ մը կը պայթի, բայց առտուն՝ ծովը կը հանդարտի, կրւսիսային մեղմ սիւ-գով մը օրօրուած։ Առիթը շատ նպաստաւոր է կռուելու համար, սակայն երկու ծովակալներն ալ կը վարանին Խայրէտափին՝ Պոլսէն հրահանգի կը սպասէ միշտ, եւ չուզեր իր նաւերը վտանգել ծոցէն դուրս յարձակում մը ընելով, իսկ Տօրիա՝ Օսմ. նաւերուն գիրքի առաւելութիւնը նկատի առնելով՝ կը զգալ թէ մղուելիք կռիւը իրեն համար աննպաստ հետեւանք մը պիտի ունենայ Օսմ. նաւե-րը իրենց կռնակը ամրոցի մը տուած ըլլալով, բնականաբար մեծ վնաս պիտի պատճառէին իրեն, առանց թերեւս նոյն իսկ իր ար-ձակելիք ուումբերէն նեղուելու. եւ յետոյ, ամրոցին թնդանօթ-ներն ալ իրենց որոշ գերը պիտի խաղային՝ օժանդակելով Օսմ. նաւերուն։

❖ Եթէ ուզէր անպատճառ Բրէվէզայի առջեւ մղել կռիւը, միակ միջոց մը կը մնար իրեն. — ցամաք զինուոր ու թնդանօթ հանելով ամրոցին տիրել եւ երկու կրակի մէջ առնել Օսմ. նաւատորմը։ Իրաւ է որ տակաւին քիչ առաջ Կրիմանի այդ տեսակ յարձակում մը փորձած եւ անյաջողութեան մատնուած էր, բայց վերջապէս Տօրիա շա՛տ աւելի լայն միջոցներով օժտուած էր եւ ի հարկին կրնար 20 հազար հոգինոց բանակ մը ցամաք հանել։ Իսկապէս ալ, Տօրիան շրջապատողները մէջտեղ դրած էին այդ խնդիրը, սեպտեմբեր 26ի առտուն կատարուած խորհրդակցութեան միջո-ցին։ Ցամաք զինուոր հանելու գաղափարին ամէնէն ջերմ կռւ-սակիցն էր Ֆէրսան ար Կօնզակ՝ զինուորական հրամանատարը. — «Քանի որ, կ'ըսէ, չենք կրնար ճակատէն յարձակիլ թշնամիին վը-րայ, ինչո՞ւ Բրէվէզայի ամրոցը գրաւելու փորձ մը չընենք. ան-դամ մը որ այդ բարձունքին տէր ըլլանք, ծոցին բերանը կրնանք դիւրաւ գոցել քար բեռցած նաւերով, եւ մէկ օրէն միւսը ձեռք ձգել Օսմ. նաւատորմը»։ Տօրիա սակայն, տարբեր կը մտածէր. — «Դաղափարը շատ լաւ կը թուի, կը յարէ, բայց շատ ալ վտանգաւոր է անոր գործադրութիւնը։ Ապահովաբար Խայրէտափին պէտք է ցամաք հանած ըլլայ իր զինուորներէն մէկ մասը, Ամրոցին ձիա-ւորներն ալ՝ որոնք Կրիմանիի պարտութիւնը վճուցին, առաջին նշա-նին վրայ Օսմ. զինուորներուն օգնութեան պիտի հասնին։ Միւս կողմէ, եթէ մեր նաւերէն զինուորները դուրս հանենք, ծովի վը-րայ ալ պիտի ստիպուինք շատ աննպաստ պայմաններու մէջ կըո-ուիլ, եթէ թշնամին անմիջապէս իր թաքստոցէն դուրս յարձա-կռւմ մը ընէ մեր վրայ։ Մնաց որ ցամաք զինուոր հանելու գոր-

ծողութիւնը երկար ժամանակի կը կարօտի, մինչդեռ մենք, վաղը միւս օր թերեւս պարտաւորուինք հեռանալ այս ջուրերէն՝ փո-թորկին վտանգներէն զերծ մնալու համար։»

Նևանօրինակ լիճաբանութիւն մըն ալ Օսմ. նաւատորմին մէջ տեղի կ'ունենար։ Խայրէտտինի սպայակոյտը, մասնաւորաբար Սի-նան-Ռէյիզ, թշնամիին կողմէ ցամաքային յարձակման մը հաւա-նականութիւնը շեշտելով, շարունակ կը դրդէին ծերունի ծովա-կալը, որպէս զի նաւերէն զինուոր ու թնդանօթ դուրս հանէ։ Բայց Խայրէտտին կը զդար թէ Տօրիա չպիտի կրնայ այդ աստի-ճան վտանգաւոր յարձակում մը փորձել Երկու ծովակալներն ալ կատարելապէս տէր իրենց արուեստին, հաւասարապէս կը զդային այդ փորձին առաջ բերելիք արդիւնքը։ Արդէն տեղի ունեցած խորհրդակցութեանց մէջ, մէկ կողմէ Տօրիա՝ դաշնակից նաւերու հրամանատարներուն, եւ միւս կողմէ ալ Խայրէտտին՝ իր սպայա-կոյտին, նոյնիմաստ տեսութիւններ պարզած են, ինչ որ կ'ենթագ-րէ թէ երկուքն ալ նոյնչափ ճշգորէն կը զգային կուտի պայման-ները եւ առաջ զալիք հետեւանքները—«Եզրայրներս, կ'ըսէ Խայ-րէտտին իր սպաներուն, կ'ուզէք թնդանօթ դուրս հանել եւ հրե-տանիներ կանգնել այդ բաց եւ անպաշտպան ցամաքին վրայ, ո-րովհետեւ կը վախաք թէ թշնամին ցամաքային յարձակում մը կ'ընէ եւ ամրոցը կը զրաւէ։ Ըսեմ սակայն ձեզի թէ անդամ մը որ ցամաք ելլեք, թշնամին շատ պիտի նեղէ ձեր շարժումները։ Ամէնը այս չէ. մտածեցէք թէ ի՞նչ պիտի ըլլայ վիճակնիս, երբ թշնամին ցամաք զինուոր հանելնէս վերջ, լանկարծ մեր անպաշտ-պան նաւերուն վրայ յարձակի. ապահովաբար 5000 զինուորներով չէ որ պիտի կրնանք ետ մղել 20,000 զինուորներու կողմէ կա-տարուած յարձակում մը։ Բրէվէզայի ամրոցը, հաւատացէք խօս-քիս, պիտի կրնայ մինչեւ վերջը դիմադրել. մեր խնամքը պէտք է միայն նաւատորմին վրայ կեդրոնացնենք, եւ աշխատինք որ չը-կարանան անոր պաշտպանութեան միջոցները թշնամին, այդ պա-րագային, ոչ մէկ լուրջ արդիւնք ձեռք պիտի բերէ, եթէ մեր վը-րայ յարձակի. եւ արդէն չպիտի փորձէ այդ յարձակումը, այլ պիտի բաւականանայ հեռուէն մնաց ումբաւոծելով։ Կրկին մենք ենք որ իրենց վրայ պիտի յարձակինք, եւ Աստուծոյ օգնութեամբ զիրենք պիտի զարնենք, գերի վարենք։ Միայն՝ անհրաժեշտաբար պէտք է որ մեր զինուորները չպակսեցնենք»։— Բայց Սինան-Ռէ-յիզ կը յամառի, ու կ'որոշեն տեղուոյն վրայ քննութիւն մը կատա-րել. Քննութեան արդիւնքը կրկին չի համոզեր Խայրէտտինը, թէ եւ մերջ ի վերջոյ տեղի կու տայ ակամայ։

Խակոյն հրաման կը տրուի ցամաք թնդանօթ հանելու, եւ կը-

րետանիներու կաղմութեան հոգը կը յանձնուի Մուրատ-Ռէլիզի, բայց հազիւ թէ առաջին խրամը կը փորուի, թշնամի ոռւմբերը կը տեղան, եւ իրենց գործած աւերով կը հաստատեն Խայրէտինի խօսքերը։ Քօնտիւլմիչրոյի քանձատար նաւն ու քանի մը երկորդական նաւեր, քիչ ատենուան մէջ Օսմանցւոց բռնած այդ ցամաքային գիրքը անպաշտպանելի վիճակի մը կ'ենթարկեն, մինչդեռ նոյն ատեն՝ Տօրիա նաւախումբ մը կը զրկէ ծոցին մուտքը բռնաբարելու։ Բայց Խայրէտին չի քնանար։ Տօրիայի զրկած նաւերուն հաւասար թուով նաւեր կը քչէ առաջ, եւ ամբողջ օրը կատաղի եւ թշնամին համար ապարդիւն ճակատամարտ մը կը մղուի Արթայի ծոցին բերանը։ Գիշերը, Մուրատ-Ռէլիզ, վրէժը լուծելու համար ցամաքի վրայ կրած ձախողուածին, — որ այնքան իրաւունք կու տար Խայրէտինի, — քանի մը թեթեւազէն նաւեր կը զրկէ թշնամի քանձատար նաւուն եւ զայն շրջապատող միւս նաւերուն դէմ, բայց այդ յարձակումն ալ նշանակելի արգիւնք մը չունենար։

Սեպտեմբեր 27ի առառուն, Տօրիա կ'որոշէ հեռանալ այդ վըտանգաւոր վայրէն, եւ երկաթ վերցնել տալով կը հրամայէ դաշնակից նաւատորմին, որպէս զի յառաջ խաղայ սրբնթաց։ Ցրուկանաւերը քաշելով կը տանին երկրորդական նաւերը, իսկ քանձատար նաւը, շատ ծանր ըլլալուն պատճառաւ կը թողուի որ իր սեփական միջոցներով յառաջանայ։ Այս յանկարծական խուսափումը բոլորովին կը փոխէ Օսմանցւոց դիրքը։ Կարճատեւ խորհրդակցութենէ մը վերջ, Խայրէտին մեկումի թնդանօթը արձակել կու տայ, եւ իր նաւերուն գլուխը անցած կը սուրայ դուրս, թշնամին ի խնդիր, ինչ որ իր յազմութիւնը պիտի վճռէր։

(Վեցր յաջորդ բուռլ)

ՊԱՏՈՒՀԱՆԻ ԱՂՋԻԿԸ

Պատուհանի աղջիկն է ան,
Աննըմսն,
Որ կը հսկէ օրերն ի բուն, անքարքառ,
Չեռն ի ծնօս, այերն աղու՝ երազափառ,
Կ'ըսե կ'որսայ անցորդներկն,
Խօղաբար,
Յուսոյ ժպիս մը զաղտնօրէն։

Պատուհանի աղջիկն է ան,
Դիրական,
Լուռ սպասողն կեանի տօնին.
Սկր մը, ափսո՞ս, չէ քառ եկեր տակաւին,
Պատուհանի սեմին վրան,
Պասկելու իղթերն անոր՝ կուսային.
Որ սպասողն է կեանի տօնին։

Պատուհանը շրջանակն է իր պատկերին՝
— Սասուածածնի հանգունակ —
Հոն սիրազեղ ու սրբազին
Դրելած orrik շարունակ
Հոծ խանձարուն իր իղձերուն,
Միև իր տարամ ակնարկները կը մարին,
Ամպերուն տակ մեղրային:

Պատուհանի աղջիկն ահա՛
Ուշացըրին կը խոկայ:
Ու երբ ժրափի հոգեհղմայ,
Belvédérelն է զողցես տունին,
Որուն լոյսկն կը հրճուին
Մրուալ սրտերն անցորդներուն,
Երազուն:

Փլքքէ ծաղիկ մշտագարուն,
Պատուհանի նայեադ սիրուն,
Դուն եւ քաղաքն այս սիրտերուն՝
Տշրսմալար,
— Բուրումնահէս, պերճ քաղար —
Ուր կը ծըլին անդաղար
Երանութեան ծիլերն ժայռուն:

Լեհոն ՔիրիՇձեսն

ՕՐՈՒԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ

F.—ԼՐԱԳՐՈՒԹԻՒՆԸ

Amicus Plato, sed magis amica veritas.

Լուսահոգի Պ. Լաբալիսի հանգիստը չսկիտի ուղեի վրդովել՝
ըսելով որ Թրքահայ գրականութիւնը զլխաւորաբար օրագրու-
թեան մէջ պարփակուած մնացած է, եւ թէ Թրքահայ մտքին
արտադրութեանց ճշմարիտ ու հարազատ պատկերացոյցները աւե-
լի՛ օրուան թերթերն են քան հրատարակուած զիրքերը : Բայց
անհրաժեշտաբար պէտք էր կրկնէի այս այնքան անգամներ ար-
ձանագրուած ճշմարտութիւնը, երեւան հանելու համար երեւոյթ
մը որ թերեւս նուազ զիտուած ըլլալով, կրնայ տարօրինակ թը-
ւիլ շատերու, եւ որ սակայն ճշմարտութիւնն իսկ է : — Թրքահայ
գրականութիւնը հոգեվարք է, տակաւ անուն մը միայն կը մնայ
իրմէ, ըսենք նոյն իսկ թէ մէկ ոտքը գերեզման իշնելու վրայ է,

Եւ արդէն խեղճը կաղ ծնած ըլլալով, ուրիշ ոտք ալ չունի որ հոսզի հուսկ յետին ծածկոյթը ընդունելէ առաջ կարենայ տակաւին աւելի երկար ատեն վայելել արեւին կենսատու լոյսն ու անջրպետին ոգեւորիչ արբշութիւնը :

Եւ թող անձան ու ասպաֆամ paradox մը չենթադրուի այս կարծիքը : Լրագրութեան ցոյց տուած հիւրասիրութիւնը մեր գրագէտներուն, արդէն սկիզբէն ի վեր օգուտէ աւելի մնաս բերած է թրքահայ գրականութեան, եւ եթէ ալսօր այս վերջինը հոգեվարք է եւ ուրիշ ամէն ատենէ աւելի անդարձ չիջման մը երկիւզը կը ներշնչէ, պատճառը միշտ լրագրութիւնն է, այդ ասպնջական, այդ գրագէտներու համակիր, գրականութեան սիրոյն իր սիւնակները զո՞նդ, եւ գրական գործերը վարձատրող լրագրութիւնը :

Ա.

Գրականութեան մը արտայալտութեան եղանակները բազմաթիւ են, բայց այդ արտայայտութեան եղանակներէն ամէնէն տեւականն ու նպատակայարմարը Գիրքն է: Մարդ տարբեր ուշադրութիւն կ'ընծայէ գրքին քան ո՛եւ է բանախօսութեան մը եւ կամ մամուլի միջոցաւ իրեն մատուցուած հատուածներու: Գիրքը իր բնոյթով, նոյն իսկ իր արտաքին ձեւովն ու գիւրատարութեամբ եւ իր հրապուրիչ երեւոյթով շա'տ աւելի մատչելի է մարդկային մտքին քան լրագրութիւնը: Իր ձեւակերտական պայմաններն իսկ կ'ազդեն գտնելիք ընդունելութեան եւ իր յառաջ բերելիք ազդեցութեան վրայ: Այս է պատճառը որ գիրքերը պատկերազարդելու պէտքը ծնած է. այս է պատճառը որ գիրքի մը տպագրութիւնը գեղեցկացնելու, գիրքը իր արտաքին երեւոյթով՝ գրաւիչ գարձնելու հարկը ծագում առած է. այս է զարձեալ պատճառը որ եւրոպայի արդի հրատարակիչները պատկերազարդ, գունագեղ ու զարդարուն կողքերու գրութիւնը հաստատած են, եւ գրքին պարունակութիւնը բարձր ցոյց տալէ աւելի կ'աշխատին անոր արտաքին երեւոյթը անդիմագրելի դարձնելու:

Բայց Գրքին առաւելութիւնը միայն աս չէ: Գիրքը տակաւին տեւելու ընդունակութիւնը ունի, կ'ապրի գարեր՝ մի՛ միայն իր ձեւին չնորհիւ, զիւրաւ ձեռք կը բերուի երբ իր պէտքը զգալի կը դառնայ, կրնայ նորանոր տպագրութիւններով՝ մշտնջենաւորուիլ, ինչպէս եղած են հին ազգերու գրական գործերը, ինչպէս եղած է Աստուածաշունչը, ինչպէս եղած են ու պիտի ըլլան դասական մատենագրութեանց հրաշակերտները: Այսօր, ուղուած վայրկեանին մարդ կրնայ ունենալ Հոմերոսէ հատոր մը, բայց տակաւին մէկ տարուան անցեալ ունեցող լրագրի մը թիւը ձեռք

անցընելը կարելի չէ ամէնուն համար կը հետեւի ուրեմն թէ զիրք մը՝ մի միայն իր ձեւին չնորհիւ կրնայ դարեր ու դարեր անկորուստ մնալ, մինչդեռ տակաւին տարի մը առաջ հրատարակուած լրագիր մը անդարձ կը կորուի դարձեալ իր ձեւին պատճառաւ : Ուրիշ առաւելութիւն մը սա է որ զիրքը տարբեր եւ աւելի ծանր հարկեր կը դնէ իր հեղինակին վրայ, քան լրագրական յօդուած մը՝ զինքը ստորագրողին : Գիրքը յատուկ ինամք, յատուկ աշխատութիւն, կատարելագործութեան եւ անթերիութեան մասնաւոր պայմաններ կը պահանջէ, մինչդեռ թուոցիկ գեղեցկութիւն մը, հարեւանցի շատ երեւութական խնամատարութիւն կը բաւեն անստգիւտ հոչակելու լրագրական յօդուած մը :

Գրքին ու լրագրութեան այս զանազանութիւնը անհրաժեշտաբար պէտք էր ընել այստեղ՝ Թրքահայ գրականութեան վրայ խօսելու առթիւ : Որովհետեւ այդ զանազանութենէն մեկնելով միայն պիտի կրնանք ճշմարիտ գնահատութեան մը ենթարկել այն գրչի արդինքը՝ զոր վարժուած ենք «գրականութիւն» ընդհանուր յօրշորջումով պիտակելու : Գրականութեան մէջ, ինչպէս տես սանք, գրքին գերը շատ աւելի մեծ ու վճռական է՝ քան լրագրին գերը: Սակայն մեր մէջ, Գիրքը ընդհանրապէս տեղի տուած է Լրագրին, եւ հետեւաբար՝ գրականութիւնը զրկուած մնացած է իր արտայայտութեան ամէնէն ապահով, ամէնէն ամուր ու հրահանգիչ եղանակէն : Եւ Գիրքը տեղի տուած է մանաւանդ այն ատեններ՝ ուր լրագրութիւնը ամէնէն աւելի տրամադրի երեւցած է իր զիրքը բանալու, եւ սիրայօժար՝ նոյն իսկ քծնոտ ու շողումարար հիւրամեծարութեամբ մը պատուելու օրուան գրողներն ու գրականութիւնը :

Առնենք անցեալը, եւ հետեւինք անոր ընթացքին .— Գրականութեան մուտքը մեր լրագրութեան մէջ՝ շատ հին ատենուան գործ չէ. առաւելագոյն հնութիւնը զոր պիտի կարենայինք սահմանել անոր համար, քառորդ դարը՝ չ'անցնիր : Սկիզբէն թերթերը կը մնային մի՛ միայն իրենց լրատուի եւ հունրային քննադատի դերին, այսինքն՝ զուտ հրապարակադրութեան սահմաններուն մէջ : Տակաւ սկսած են մասնակի շեղու մներ ընել, իրենց ստորևայարկը յատկացնելով յօդուածներու՝ որոնց մէջ, «Բանասիրական» ընդհանուր խորագրով կը ներկայացուէին ամէն տեսակ նիւթեր : Այդ խորագրին տակ յաճախ գիտութիւնն ու բանաստեղծութիւնը, այզեգործութիւնն ու տիեզերագիտութիւնը, գրականութիւնն ու վաճառականութիւնը, պատմութիւնն ու արհեստագործութիւնը, իմաստամիրութիւնն ու զաւեշտը իրենց նուիրուած յօդուածներ, ուսումնամիրութիւններ, թարգմանութիւններ, եւ երբեմն ալ ա-

միսներ շարունակուող ամբողջական գործեր ունեցած են: Վէպն իսկ այդ խորագրին տակ մնացած է բաւական ատեն, մինչև «Թերթօն»ի բաժնին հաստատութիւնը:

Միեւնոյն երեւոյթը նաեւ հանդէսներուն մէջ: Անոնք ալ մեծ մասամբ շատ ուշ բացած են առանձին «գրական», «վիպական», «բանաստեղծական», «թատրոական», «գեղարուեստական», եւն. բաժիններ: Նախապէս՝ զիրենք զբաղեցնող գլխաւոր առարկան հանրային քննադատութիւնը եղած է, միշտ ընկերացած «Բանաստեղծական» բաժնին՝ ուր գարձեալ ամէն տեսակ նիւթեր ժամանդիր եղած են խառն ի խուռն, անկարգ ու անկանոն համախոնութեամբ մը, որ մը բոլորովին պիտի վտարուէր մեր մամուլէն՝ հրատարակուած նիւթերուն հետզնետէ աւելի կանոնաւոր, աւելի մեթոտիկ ու գիտակից բաժանման մը ենթարկուելուն չնորհիւ:

Թերթի վարիչները շատ մերձենալի մարդոց համբաւը չեն թողած մեր մէջ, այդ ատեններուն մանաւանդ, ուր յետին ողորմելին որ կրցած էր յօդուած մը հրատարակել՝ եւ կամ լրագրական ձեռնարկի մը գլուխը անցնիլ, իրաւունք ունենալ կը կարծէր ինքզինքը սովորական մահկանացուներէ տարբեր եւ անհամեմատ աւելի բարձր էակ մը նկատելու: Մի՛ մոռնաք որ Հայ լրագրապետներու ամէնէն արգահատելին՝ ընդմիշտ յիշատակութեան արժանի Մինաս Գարամաճեանը՝ իր թերթն ու խմբագրի դիրքը չէր ուզեր փոխել ամիրայի մը անուան ու հարստութեան հետ, ինչպէս յետին կարօտութեան օրերուն մէջ իսկ չէ՛ ուզած գաւառային վարժարանի մը տեսչութեան շահաբեր ու փրկարար պաշտօնը ընդունիլ, իր ժողովականի հանգամանքէն չհրաժարելու համար: Այդ մեծ մասամբ միջակ, յաճախ նախանձոտ մարդիկը միշտ անհաշտ ապրած են մտքի բոլոր գեղեցիկ արտայայտութեանց հետ, ուրացած են տաղանդներ՝ զորս ժամանակը նուիրագործած է այսօր, մերժած են գործեր՝ որոնք տնհաւասար պիտի մնային մեր գրականութեան մէջ, եւ ընդհանրապէս խոր ու աններող արհամարհանք մը ցոյց տուած են գրչի մարդոց եւ զրականութեան նկատմամբ: Պարոնեան՝ որ յաճախ երգիծանքի առիթ մը ստեղծելու համար նոյն իսկ դէպքերու եւ երեւոյթներու ճշգրիտ բնոյթը խեղաթիւրած է, եղծած է նաեւ անցեալին այս էջը, ու ժամանակին գրչի մարդոց գէմ ուզած սլաքները աւելի լրագրապետներու արհամարհանքը ունեցած են իրենց մեկնակէտ քան չէզոք զիտողի մը անկողմնակալ գատողութիւնը: Ատկէ՝ այն սխալը որ կը տեւէ մինչեւ այսօր, եւ որուն պատճառաւ շատ գործեր, շատ գրական յեղաշրջութիւններ որոնք զրչի մարդոց անհա-

տական ձեռներէցութեան արդիւնքն են, վերագրուած են սա կամ նա թերթին եւ կամ ո' եւ է լրագրապետի մը ջանքերուն:

Գրագէտներու եւ գրականութեան մասին ցոյց տրուած արհամարհանքն ալ ժողովուրդին գործը չէ, այլ լրագրապետներէն ծագում առնելով փոխանցուած է ժողովուրդին, որուն քոլ կ'ապրի տակաւին: Օրուան գրողները միշտ առիթը ունեցած են այդ արհամարհանքը զգալու, ապրած են ծագրուած՝ անգօսնուած, նոյն իսկ իրենց ֆիզիքական թերութեանց, իրենց անձնական կամ ընտանեկան դժբաղդութեանց պատճառաւ, ու տակաւ առ տակաւ անմիրձենալի բագինի մը գաղափարը կազմած են լրագրութեան մասին, եւ կամ զայն նկատած են յետին ապաստանարանը ամէն բարոյականի կողմէ դատապարտուած դատարկապորտներու, տըգէտներու, խմաստակներու, եւ անկիչ հեռու մնացած են:

Գրքին ոսկեգարն է ատիկա: Լրագրական սիւնակները այդքան անմերձենալի գտնելով, արտադրելու եռանգէն բռնուած բազմաթիւ գրողներ կա'մ առանձին թերթեր ու հանդէսներ հիմնած են, եւ կամ գրքի ձեւով հրատարակած են իրենց արտադրոյթը: Գիրքը շահած է, գրեթէ ողողած է հրապարակը, իր մատչելի ու զիւրատար ձեւով բռնուած է ժողովուրդէն, եւ առիթ դարձած է որ օրուան գրողները՝ իրենց գաղափարը արտայայտելու համար աւելի իրեն ապաւինին քան լրագրին: Միսաքեանի, Սվաճեանի, Վարդան փաշայի, եւն. պէս հրապարակագիրներ, իրենց ամէնէն կառաղի թօլեմիկանութեան գիրքով մշած են, եւ ապահովաբար խելացի գործ մը տեսած են ոչ թէ միայն իրենց ժամանակին, այլ նաեւ ապագային համար Եթէ Միսաքեանի զոր օրինակ «Եպիմէնիդէս ի Վոսփոր»ը, Սվաճեանի «Սահակ վարդապետը» («Մէջուխէչա» ստորագրութեամբ) եւ Վարդան փաշայի «Ճշմարտութիւններ»ը շա'տ աւելի խոր հետք մը թօղած են ու կ'ապրին քան այն անհամար եւ անհամեմատ աւելի գերազանց յօդուածները զորս ցուած են թերթերու մէջ՝ պատճառը մի միայն գրքի ձեւով հրատարակուած ըլլալնին է: Նոյն իսկ ատեն մը, գրքին տիրապետութիւնը ա'յն աստիճան շեշտուած է որ մինչեւ անգամ իրենց առանձին թերթը ունեցող լրագրապետներ, անոր ապաւինած են հրապարակային խնդիրներու պաշտպանութեան համար:

Աւելի ետքը, օրաթերթերը տակաւ սկսած են բանալ իրենց սիւնակները գրականութեան առջեւ: Թիչ առ քիչ՝ թերթերու երրորդ էջը գրական հանդէսներու երեւոյթը ստացած է: Բանաստեղծութիւն, արձակ քերթուածներ, նորավէպեր, վիպակներ, ֆանթէզիներ եւ ամէն տեսակ թարգմանութիւններ կամ հետեւողութիւններ իրարու խառնուած են անոր մէջ: Պահ մը՝ ժամա-

Նակին ամէնէն մեծ օրաթերթը՝ Մասիս՝ իր գրական բաժնին խըմաքրապետ կարգած է Եղիա Տէմիրճիպաշեանը։ Մասիսէն վերջ Արեւելի առաջին տեղը բռնած է իր գրական ազդակ։ նոյն իսկ ատեն մը՝ շաբաթական գրական յաւելուածներ ունեցած է, չորսի տեղ վեց էջ հրատարակուելով։ Աւելի նոր ժամանակներուն վրայ չեմ խօսիր Երէկուան լրագրութիւնն է ատեկա, ծանօթ ամէն մարդու։ Այդպէս, տարուէ տարի, գրականութիւնը քայլ առ քայլ առաջ տարած է իր ոտնձգութիւնը։ Երրորդ էջն առաջին էջը անցած է, յաճախ երրորդն ալ պահելու պայմանաւ, մինչեւ լրագրին ամէնէն էական մասը, գառնալու աստիճան։

Եւ սակայն, գիրքը տուժած է ա՛յն համեմատութեամբ, որով թերթերը իրենց սիւնակները բացած են գրականութեան առջեւ։ Գրքերու հրատարակութեան նուազելուն գլխաւոր պատճառներէն մէկն ալ այս է, — գլխաւորագոյնը ըլլալով գրող դասակարգին ընդհանրապէս չքաւոր, հետեւաբար՝ իր գործերուն տպագրութեան ծախքը հոգալու անկարող վիճակը։ Մինչդեռ ուրիշ վարկած մը՝ հասարակութեան ցոյց տուած անտարքերութիւնը (?) , բացարձակապէս սիսալ է։ Եթէ հասարակութիւնը անտարքեր գտնուէր, այն ատեն թերթերն ալ չափով մը չպիտի կրնային տարածուիլ ու բռնուիլ։

Ա.

Գրքին ու գրականութեան մեր մէջ խաղացած դերը այսպէս մանրամասնելէ վերջ, ցոյց տանք նաեւ թէ լրագրութիւնը՝ իր գրական ազդակ, աւելի՝ իր գրականութեան արտայայտութեան միջոց ի՞նչ կրնայ ընել, թէ իր ընձեռելիք օժանդակութիւնը մինչեւ ո՛ր աստիճան կրնայ օգտակար դառնալ ու գիւրացնել գրականութեան ու գրագէտներու յայտնութիւնը։

Լրագրութիւնը՝ իր կոչումով՝ չի կրնար հաշտ մնալ ո՛չ գրական աշխատուած կտորներու, ո՛չ ալ երկարալունչ, յաճախ բացարձակապէս չոր ու անհրագոյր, եւ օրուան կեանքին այժմէութիւններուն հետ առնչութիւն չունեցող ուսումնասիրութեանց հետ։ Լրագրին գլխաւոր յատկութիւնը դիւրահաղորդութիւնը պէտք է ըլլայ. հրատարակուած յօդուածները պէտք է այնպէս գրուած ըլլան որ առօրեայ հոգերով ու աշխատանքով զբաղած, եւ ամբողջ օրուան մէջ՝ ընթերցման յատկացնելու համար հազիւմէկ երկու ժամ միջոց ունեցող ընթերցողը կարենայ զանոնք կարդալ արտորնօք, ըմբռնել ու մեկնել։ Մանրատար յօդուած մը, գրական բարձր՝ հետեւաբար ինքնամփոփութեան ժամանակի մը միջոցին միայն կարդացուելու յարմար կտորներ, խիտ ու չարչըրդ կուած նկարագրութիւններ, մասնագիտական ուսումնասիրութիւն։

ներ, եւն. չեն կրնար կարդացուիլ այդ մէկ երկու ժամուան ընթացքին, որոնք արդէն հազիւթէ կը բաւեն այժմէ ուժեան պատշաճող խնդիրներու, քաղաքական՝ ներքին ու մեր կեանքին յատուկ լուրերու ընթերցման. Ասկէ զատ, արդէն ամէն յօդուած որ երկու սիւնակի սահմանը կ'անցնի, ինչ որ ալ ըլլայ իր արժէքն ու կարեւորութիւնը, ճակատագրականօրէն կը զատապարատուի մէկ թողմ թողուելու. Ընթերցողը՝ շատ անգամ մասնաւոր թիւեր կը զատէ ու կը պահէ, անոնց մէջ հրատարակուած այս կամ այն յօդուածը աւելի յարմար ատեն մը կարդալու մտքով, բայց մէկ օրէն միւսը՝ օրուան թերթերուն ուրիշներ կը յաջորդեն, ուրիշներ կը ջոկուին ու կը պահուին, կը զիզուին իրարու վրայ, եւ կու գայ ատեն մը՝ ուր ընթերցողն իսկ կը սոսկայ այդ կուտակումէն, կը զգայ թէ երբեք պէտք եղածին չափ տրամադրութիւն ու ժամանակ չպիտի ունենայ զանոնք կարդալու համար, եւ ամէնքը մէկ կը նետէ մէկ կողմ, յաջորդ օրերու թիւերով միեւնոյն անօգուտ խաղը վերսկսելու համար. Գաւառի ընթերցողները՝ որոշ համեմատութեամբ մը կրնան բացառութիւն կազմել այս մասին, բայց Պոլսոյ ընթերցողներուն, նոյն իսկ զարգացած ու գրագէտ զասակարգին համար, իրողութիւնը աս է: Միայն զիրքն ու հանգէսները մեծ մասամբ զերծ կը մնան այդ յաճախ ակամայ անտարբերութենէն, զլխաւորաբար իրենց դիւրատարութեան չնորհիւ:

Աւելի հասկնալի դառնալու համար՝ կ'արժէ որոշ դասաւորման մը ենթարկել լրագրի ընթերցողները, անշուշտ նկատի առնելով մի՛ միայն Պոլսահայ հատուածը: Այդ ընթերցողներուն հարիւրին ութսունը, նոյն իսկ աւելին՝ այժմէ ութեան պատկանող խընդիրներու, պարզ խօսքով՝ օրուան կեանքին այլ եւ այլ երեւոյթներուն նուիրուած լուրերուն հետամուտ է, ինչպէս նաեւ թերթօնին, ու ընականաբար՝ դժկամակութեամբ աչք կը նետէ թերթին այն մասին վրայ ուր յօդուածները կը հրատարակուին. Թերթին այդ մասը իրեն համար մեծ հրապոյր մը չունի, ընդհակառակը՝ ինքնակոչ ու նեղացուցիչ տարր մըն է, որուն վտարման կը բաղձայ՝ զինքը հետաքրքրող լուրերուն աւելի լայն սահման մը բացուած տեսնելու համար: Գրական հատուածներ, ուսումնասիրութիւն, եւն, զինքը անտարբեր կը թողուն: Հազիւ հազ քիչ շատ զուարձալի եւ կամ արտաքոյ կարգի շահեկանութեամբ օժտուած ու մասնաւորաբար իր նախասիրած լուրերուն հետ առնչութիւն ու նեցող գրուածքները կը կարդայ եւ կ'անցնի իր գործերուն: Կը մնայ հարիւրին քանից, որուն տասնըինը՝ իր զարգացման ու մտքին պահանջներուն բերմունքով կը սիրէ կարդալ նոյն իսկ երկարաշունչ ուսումնասիրութիւններ, պայմանաւ որ իր նախասիրած նիւ-

թերուն վրայ գրուած ըլլան անոնք: Այդ դասակարգին մէջ կան որ մի' միայն կրթական գործին նուիրուած գրուածքները կը կարդան, կան որ գրական կտորներ, ուսումնասիրութիւններ, եւն. կը փնտուն, եւ այսպէս՝ իւրաքանչիւրը իր սիրածը, իրեն պէտք եւ դածը միայն կը կարդալի, եւ ընդհանրապէս ուշադրութիւն չընծառյեր ուրիշ ո՛եւ է նիւթի վերաբերող յօդուածներու: Հարիւրին մէջ հազիւ մէկ հատ մը կարելի է գտնել որ հաւասարապէս հետաքրքրուի ամէն բանի, կարդայ ամէն գրուածք, ինչ որ բաւական տարածուն զարգացում մը, անսպառ ժամանակ եւ յոգնիլ չգիտցող տրամադրութիւն մը ունինալ կ'ենթադրէ:

Արդարութեան սիրոյն՝ պէտք է խոստովանինք թէ՝ մասնաւորաբար մօտ ժամանակներու մէջ՝ մեր լրագրապետները կատարեալ շեղում մը ըրած են իրենց ճշմարիտ զերէն, եւ օրուան կեանքին հաւատարիմ արձագանգը ըլլալու ձգտելով հանդերձ, աշխատած են նաեւ իրենց թերթը գրականութեան ընդունարաններ դարձնել, քաջալերելով նոր գրողները, իրենց սիւնակները բանալով գրական հատուածներու առջեւ, նոյն իսկ գրողներուն աշխատութիւնը վարձատրելով: Եւ ասիկա ըրած են մինչեւ անգամ իրենց թերթերուն ճշմարիտ կոչումը խաթարելով, էապէս լրագրական նիւթերը յապաւելով:

Բայց լրագրապետներու այս առերեւոյթ զոհողութենէն մեծ բարիք մը չէ ծնած գրականութեան համար, ոչ ալ իրենց այդ բարեյօժարութիւնը կրցած է երբեք զրականութեան ամրողջական յայտնութեան նպաստել: Որովհետեւ՝ այդ պատուական մարդիկը գրականութեան բարգաւաճման ծառայելէ աւելի իրենց ձեռնարկին յաջողութեան պայմանները աւելցնելու, իրենց գործին տնտեսական հիմերը ամրացնելու ձգտած են, կերպով մը շահագործելով թէ՝ գրականութիւնը եւ թէ այն գրողները՝ որոնց աշխատակցութիւնը կրնայ մասնաւոր առաւելութիւն մը տալ իրենց թերթին, անոր բարոյական վարկը բարձրացնել, անոր յարաբերութիւնները ընդլայնել: Թերթի մը վարիչը՝ տաղանգը չէ որ կը փնտոէ. ջոջ աշխատակիցներու հայթալիքումը սոսկ անունի վաճառականութիւն մըն է իրեն համար, եւ ընդհանրապէս տաղանդաւոր՝ բայց տակաւին անուն չունեցող նորերու ճշմարտապէս գեղեցիկ յօդուածները կը մերժէ, քիչ շատ անուանի միջակութեանց ողորմելի վիժուկներուն տեղ բանալու համար: Գրականութիւնն ու գրողները, աւելի՝ ընթերցողներու թիւը ստուարացնելու ու թերթ քշելու միջոցներ դարձուցած է, գրականութեան տարածման նպաստելու խաբուսիկ ու վարպետորդի պատրուակին տակ ծածկելով իր շահագիտութիւնը:

Պէտք է վերջապէս ընդունիլ թէ մեր գրականութիւնը շատ քիչ առիթներու մէջ միայն կատարեալ ասպնջականութիւն մը վայելած է օրաթերթերու կողմէ, որոնց կոչումն ու բնոյթը, ինչպէս ըսինք, ինքնին անհաջու են արդէն մտքի վերացական արտադրութեանց, այժմէութեան հետ առնչութիւն չունեցող զըրուածքներու հետ : Քիչ մը վերը՝ բաղդատական հաշուով մը տեսանք թէ լրազրի մը ընթերցներուն հարիւրին ութառունէն աւելին բացարձակապէս հակառակ է գրական յօդուածներու եւ ուսումնասիրութեանց Արդ, այդ համեմատական հարիւրին ութառունը թիւ մըն է՝ զոր լրագրապետ մը երբեք չի կրնար անտեսել, որովհետեւ իր յաճախորդներուն մեծագոյն մասն է, որովհետեւ իր գոյութեան, իր յարատեւութեան նպաստող զլխաւոր տարրն է : Ինչ որ ալ ըլլայ, պէտք է պահել այդ թիւը, ի հարկին զայն ըստաւարացնելու աշխատիլ, Լրագրապետը՝ շարունակ այս մտածումով գրաւուած է, միշտ սասր վրայ կը խորհի, հետեւաբար ուրիշ ամէն բանէ առաջ կ'աշխատի այդ տարրին ճաշակը, նախասիրութիւններն ու փափաքները ըմբռնելու եւ զանոնք գոհացնելու՝ կարելի եղած բոլոր միջոցներով :

Խոստովանինք որ իր գիրքը շատ փափուկ է. մէկ կողմէ պէտք է աշխատի իր յաճախորդներուն զլխաւոր մասը ձեռքէ չհանելու, եւ միւս կողմէ ալ ստիպուած է թերթին գրական գոյն մը տալ, գրական աշխատակիցներ կապել, թէ՛ յաճախորդներու ուրիշ մաս մը չիախցնելու, եւ թէ բարոյական գեր մը խաղացած ըլլալու, իր ժամանակուան մտաւոր գործունէութեան մէջ իրեն յատուկ բաժին մը ունենալու, իր վարկը բարձր պահելու համար։ Մեր լրագրութեան պատմութեան մէջ, շատ քիչ լրագրապետներ միայն այս փափուկ կացութիւնը դիմագրաւած են առանց չփոթելու. հազուազիւտ՝ եւ ընդմիշտ յիշատակութեան արժանի դէմքեր են ատոնք, որոնք իրենց շահուն ձայնը խեղդած են մի՛ միայն իրենց խղճին, իրենց կոչումին անսալով, եւ որոնք՝ փոխանակ յաճախորդներու ապուշ պահանջումներուն ու ողորմելի ճաշակին գերի դառնալու, ընդհակառակը աշխատած են, — աւելորդ է ըսել թէ շարունակ վնասելով, — իրենց խոկ ճաշակն ու ձգտումը անոնց համար հարկեցուցիչ դարձնելու :

Ասիկա սակայն ամէն մարդու գործը չէ՛ մանաւանդ այն տեսակ մարդոց՝ որոնք լրագրի՛ զլուխ անցած են աւելի շահու՝ քան ծշմարտապէս զարգացուցիչ եւ աղնուացուցիչ իտէալ մը հետապնդելու համար։ Յաճախորդին պահանջումները դոհացնելէն զատ ուրիշ իտէալ չեն ունեցած. չէ՛ մի որ իրենց շահուն ամէնէն նպաստաւոր իտէալն է ատիկա։ Եւ այդ ալպա-

նելի, անպատուաբեր ու անարժան իտէալին զոհուած է նաև գրականութիւնը։ Լրագրապետին՝ հետեւաբար նոյն ինքն յաճախորդին լուծը չէ պակսած անոր արտայայտութեան եղանակներուն վրայէն։ Լրագրապետները յաճախորդներու հակընդդէմ ճաշաշակն ու իրենց շահադիտութիւնը հոգ չէ թէ առերթեւոյթ բարոյական ջանքով մը ծածկելու պէտքը սքանչելապէս հաշտեցուցած են իրարու հետ, որոշ սահմաններ, որոշ չափ մը, որոշ կանոններ սահմանելով գրական արտագրութեանց համար։ Հետեւանքը սաեղած է որ գրականութիւնը չէ կրցած արտայայտուիլ աշխատուած կերպով մը, եւ ստիպուած է մնալ դիւրընթեռնի սահմաններու մէջ, ինչ որ աղիտաբեր եղած է իրեն համար։ լուրջ ֆօնը՝ այդ պատճառաւ լքուած է միշտ, եւ թեթեւ, հրապուրիչ բայց անարժէք եւ տեւելու անընդունակ վանրիզին, կամ հակիրճ ու չծանրաբեռնուած գրական կտորները մասնաւոր գուրգուրանքի մը առարկայ դարձած են լրագրապետներուն ու գրողներուն կողմէ հաւասարապէս։

Առաջինները չեն ուղած զուր տեղը իրենց սիւնակները լեցընել այն տեսակ գրուածքներով որոնք ընթերցողներու մեծաւ մասնութեան արհամարհանքին միայն պիտի արժանանային, եւ հրատարակուածներն ալ ենթարկած են այն տեսակ վիճակի մը որ եթէ ոչ իրենց ձգտուածով, գոնէ իրենց դիւրահաղորդութեամբ մատչելի ըլլան ամէնուն. այս է պատճառը՝ եթէ երբեք յաճախ ինաւուած ու կարեւոր ուսումնասիրութիւններէ ու գրական բարձր կտորներէ նախընտրուած են հասարակ խնդիրներու նուիրուած ոչ նուազ հասարակ, բայց կարճ ու դիւրընթեռնելի գրուածքներ։ Գալով գրողներուն, կամ անզգալաբար, եւ կամ լրագրապետներուն ու ընթերցողներուն անհամակիր ընթացքին հանդէպ, սկսած են համակերպիլ տիրող ճաշակին, եւ իրենց տաղանդը ամբողջովին նուիրած են դիւրատար ու ո՛չ-աշխատուած գրուածքներու պատրաստութեան։

Թրքահայ գրականութեան՝ մասնաւորաբար արդի գրական սերունդին թեթեւ, անգոյն եւ մակերեւութալին գործունէութեան պատճառներէն մէկն ալ այս չէ՝ արդէն։

Կարելի չէ տարբեր գնահատութեան մը ենթարկել լրագրութեան կողմէ գրականութեան ընծայուած ասպնջականութիւնը։ Բայց թողունք ընդհանուր նկատողութիւնները եւ անցնինք այս օրուան վիճակին, տեսնենք թէ արդի սերունդը ի՞նչ գեր կը խաղայ լրագրութեան մէջ, եւ թէ ո՛ւր կը դիմէ գրականութիւնը։

ԱՐՄԱՆ

(ԵՐԵԿ ԵՒ ԱՅՍՈՐ)

Շատ անդամ հաստատութիւններու հանդէպ դէմ առ դէմ կը գտնուինք, առանց զիտնալու թէ, ի՞նչ շարժառիթներ ծնունդ տըւած են անոնց :

Դպրեվանքի գոյութեան խնդիրը միեւնոյն պարագայովը կը ներկայանայ մեր աչքին : Կղերանոցի մը հաստատութեան լուրջ գաղափարը և փափաքը երկար ատեն ըզբաղեցնեցած էին պաշտօնական մարմինները : Ու գործը ծրագիրներէ անզին քայլ մը չէր կրցած առնել : Եւ կղերանոցի գաղափարն ալ լնձայաւանի եւ վարժապետանոցի ծրագիրներուն պէս, թերեւս տակաւին երկար տարիներ արձանագրութեանց դիւանի մը խորը փոշիներու տակ պիտի խեզդու էր, եթէ բարեբաստիկ դիպուած մը գործնական ու դրապէս ապահովուած կեանք մը չտար անոր :



ԵՊԻՏԵԼ ԵՊԻՄԱ, ԴԱԽԹԵՍՆ

Վախճանեալ Առոքն Արբազան Աշրգեանի ընտրութեամբ Արմաշ նոր Պատրիարք մըն ալ տուած էր կ. Պոլսոյ Աթոռին : Նորը ընտիր Պատրիարքին առաջին քայլերը սկսան ընթանալ տաք վերաբերումներու եւ օրոտու համակրութիւններու յաջորդականութեան մը մէջէն . իր ճշմարիտ կուսակրօնի եւ համեմատաբար զարգացած մարդու իրական հանդամանքը դիւթեց պահ մը ամէնուն մտածումները, եւ ինքը բազդատութեան եզր մը կազմեց՝ իր պարթեւ հասակով՝ այն բոլոր կուսակրօններուն մէջ, որոնք հրապարակը բռնած էին այն ատեն : Օր մը Վասել Արիկ Էֆ. Ունճեան, նորընտիր Պատրիարքին հետ իր մէկ աեսակցութեանը պահուն,

իր դժգոհանքը յայտնած էր կարդ մը կուսակրօն-եկեղեցականներու մասին, որոնց ցուցադրած այս կամ այն յոռի արարքը նողանք պատճառած էին իրեն, եւ լուրջ դարման մը կը փնտռէր:

—Մինչեւ որ դիպուածական ձեռնադրութիւններէ հրաժարելով, լրջօրէն մենք չպատրաստենք մեր կուսակրօնները, պիտի չկրնանք վերջ մը տալ տեղի ունեցած դժգոհութիւններուն:

—Ուրեմն, ձեռնարկեցէք այդ գործին, կ'ըսէ Ունճեան էֆէնտի, եւ ես ձեզի հետ պիտի ըլլամ ձեռնարկին յաջողութեան համար:

Այս տեսակցութեան արդիւնքը կ'ըլլար Դպրեվանքին հաստատութիւնը: Պարագայ մը, զոր նոյն ինքն վախճանեալ Պատրիարքը կը պատմէր:

Եեռնարկին հետ, փոխարինութիւնն ալ շատ գեղեցիկ էր: Եթէ Արմաշ Պատրիարք մը կու տար Պոլսոյ Աթոռին, պատրիարքութիւնն ալ իր կողմէն Դպրեվանք մը կու տար Արմաշու, եւ հետեւարար ամբողջ Ազգին: Ու այդ օրէն Արմաշու մենաստանը դուրս կ'ելլէր իր մեկուսացած վանքի տարտամութիւններէն, եւ կ'ըլլար Կ. Պոլսոյ պատրիարքութեան Դպրեվանքը, երբեմնի Ղեւոնդեանց վարժարանի անշքացած բեկորներուն վրայ կառուցուած:

Աշըգեան Սրբազնի փափաքներուն համաձայն ձեւափոխուած կամ աւելի ծիչզը բարեհեւուած Արմաշու վանքը, իր նոր կազմակերպութեան առաջին օրէն նիւթական ու բարոյական քաջալերանքով մը շրջապատուած, յանձնուեցաւ Ամեն. Օրմանեան Սըրբազնի, — այն տաեն դեռ պարզ եպիսկոպոս, — քանի որ ինքն էր՝ հրապարակի վրայ այն միակ եկեղեցականը, որ իր համալսարանական դաստիարակութեամբ, իր անձին վրայ կը միացնէր հըմուտ եւ կարող մարդու մը բոլոր առաւելութիւնները: Օրմանեան Սրբազնի համար գերազանց առաւելութիւն մը կինար նկատուիլ սա պարագան, որուն համեմատ գործը ծրագրողներէն Աշըգեան Սրբազն, ամբողջ իր հոգին զրած էր այս նոր ձեռնարկին մէջ, եւ մասնաւոր յորդում մը ցոյց կու տար բարոյական օժանդակութեան, երբ միւս կողմէն վսիմ. Արիկ էֆ. Ունճեան, նոյն տաեն կազմուած ինամակալութեան իբրև գործոն անդամը, իր եկեղեցասէրի բարեպաշտիկ միտումներէն թելազրուած, նիւթական օժանդակութեան ջիլը կը դառնար, վանքին տալով պիտմէ մը, որ հիմակուանին նիհարութեանը բաղդատմամբ կրնար չուայլ յորջորջուիլ: Նիւթական ու բարոյական այս օժանդակութիւնները մէկ կողմէն, ու գործին գեղեցիկ մտածումը միւս կողմէն, պատճու մը եղան անշուշտ, որ Օրմանեան Սրբազն ալ իր կողմէն բերէ գործին մէջ իր առոյգ ու անխոնջ գործունէութեան բաժինը,

նորակազմ Դպրեվանքի անմէն ներս, ուր դեռ նոր կազմուած էր առաջին կարգը: Ինքը հեռատես միտք ու շրջահայեաց, տարուան մը փորձառութեան միջոցին զգաց, թէ միայն իր մտաւոր ոյժերը բաւական չէին յաջողութեամբ արդիւնաւորելու համար այն մեծ ծրագիրը, զոր Աշըզեան Սրբազանի շունչին տակ կազմած էր: Անմիջապէս զգաց թերին, եւ գործը իր նախաքայլին՝ փափաքեցաւ օժտել Դուրեկանով մը, որ տասը տարիներու լուս ու անշշուկ, բայց մի եւ նոյն ժամանակ արդիւնաւոր շրջան մը բոլորած էր Պարտիզակի խաղաղ մէկ անկիւնը: Դուրեանի լրջախոն ու վանական ծանրաբարոյութիւնը, իր պատկառազեցիկ ու խորունկ նայուածքը, իր գաղափարներուն վճիտ յստակութիւնը, իր խորհուրդներուն յդկուած չափականութիւնը շուտով զգացուցին մեղի, թէ Օրմանեան Սրբազան իրապէս Դուրեանով միաւն կրնար լեցնել տեսնուած թերին, որ առանց անոր՝ չպիտի դադրէր իր գոյութեան իրաւունքն: Առաջին օրէն Դուրեան «Արմաշի Հոգին» սկսաւ դառնալ երբ Օրմանեան Սրբազան իր գործի մարդու անմրցելի չարքաշութիւնով ու ժպտող վարուելակերպերով պինդ կը բռնէր հաստատութեան գոյութիւնը ապահովող ջիղերը: Ու երկուքը — Օրմանեան եւ Դուրեան — այդ նախօրերուն, զիրար կը լրացնէին, զիրար կ'ամբողջացնէին նոյն եւ մի նպատակի մը առողջ արդիւնաւորութեանը համար: Մէկուն ժպիտը եւ միւսին երկաթէ նայուածքը, մէկուն խնդալիր խօսուըռտուքը եւ միւսին սակաւախօս հրահանգութիւնը գործին շուրջ միայն կը թեւածէին, ու կը թեւածէին մեր շուրջը, երբ մենք գեռատի պատանիներ, սորվելու փափաքէն մղուած զիրենք կը շրջապատէինք, մենք ալ շրջապատուած իրենց իրապէս հայրական գորովանքներէն: Այդ օրերուն իօկ Դուրեան գուրս կ'ելլէր պարզ ուսուցիչի մը կոչումէն, ու կը գառնար Օրմանեան Սրբազանի անհրաժեշտ օժանդակը, խորհրդականը, միշտ ամփոփուած իր գերազանցապէս ուսուցանողի, ՎԱՐԴԱՊԵՏԻ դերին մէջ, որուն համար իր յաջողութիւնը ապահովող բան մը չէր պակսեր իր ներսը: Աշակերտներս մասնաւոր պատկառանքով մը կը մօտենայինք իրեն, եւ չենք կրնար հիմայ երեւակայել թէ ունեցած ըլլանք վայրկեան մը, ուր մեր հաւատքը խախտած ըլլար իր մասին: Երկուքն էին, որ աշխատութեան, յարատեւ ու յամառ աշխատութեան անձնական օրինակները տուին մեղի:

* * *

Դպրեվանքի հաստատութեան թուականէն վեց տարի վերջ Օրմանեան Սրբազան կը հարկազրուէր մեկնիլ Արմաշէն: Այս մեկնումը անձնական փափաքի մը գոհացումը չէր անշուշտ, եւ ո՛չ ալ պարզ լքում մը: Պարագաները հարկեցուցիչ էին: Պէտք էր

մեկնիլ կարծես, ու զպրեվանքի առաջին սաներն ալ մեկնեցան այն ատեն։ Եւ Դուրեան, իրբեւ «Արմաշի Հոգին» մասց իր գործին զլուխը, իմսստասէրի մը վայելուչ հանդարտամտութիւնով, իրբեւ մէկը, որ արտաքին ալարագաներէ շատ ազդուելու արամադրութիւնը չունի։ Եւ զպրեվանքին այն օրերէն յետոյ, որոնց հանդիսատեսը եւ միեւնոյն ժամանակ ենթակաները եղան Դպրեվանքը եւ Դուրեան, տակաւ սկսան երթեմնի հանդարտ օրերը, եւ Դուրեան, առանց ընդհատելու իր գործը, որ ժողովուրդին գործն էր միեւնոյն ժամանակ, սպասեց այն բաւարար արդիւնքներուն, որոնք իր լուս քրտինքները պիտի բեղմնաւորէին։ Այսօր միայն կ'ըմբռնենք թէ Դուրեան Սրբազան ամրող կեանք մը, 14—15 տարիներու կեանք մը մաշեցուց Դպրեվանքին ծոցը, ուր իրբեւ սեւ մազերով երիտասարդ վարդապետ մը մուտ զսրծեց, եւ ուրկէ իրբեւ ալեւոր Եպիսկոպոս մը գուրս եկաւ, իրեն հանդէպ պաշտամունքի պէս յանգանք մը ստեղծելով անխտիր բոլոր անոնց սրտին մէջ, որոնք դիտցան իր հմտութիւններէն, իր բանաօիրական պրապումներէն, իր հաւատքէն, իր կամքէն, ու նոյն իսկ իր սիրտէն նպաստաւորուիլ։

Հազիւ թէ Իզմիրի Առաջնորդ ընտրուեցաւ Դուրեան Սրբազան, եւ ահա զպրեվանքը սկսաւ առարկան զառնալ խծբօւմներու, քննադատութիւններու, եւ Դուրեանի արժանաւոր յաջորդի մը ընտրութեան կենսական հարցը անգամ մըն ալ յուղեց միտքերը։ Ոմանք նոյն իսկ առաջ գացին իրենց վարկածային պահանջ կոտութիւններուն մէջ, եւ ուղեցին Դպրեվանքին զլուխը տեսնել հին եկեղեցական մը։ Ոմանք ցարդ հետեւուած ուղղութեան հիմնական սրբագրութիւն մը պահանջեցին, եւ թողուցին որ պահ մը հրապարակը բռնեն Դպրեվանքին շուրջ յարուցուած ամէնէն պոռտ արտառոցութիւնները։ Եւ Դուրեան Սրբազան ու Խնամակալութիւնը երկար ատեն ունկնդրեցին այդ հրապարակային դատաստաններուն, առանց սակայն անոնցմէ ազդուելու, մի միայն մտածելով Դպրեվանքի ապագան փրկել պատահականութիւններու հոսանքէն, եւ տեւական ընել անոր գոյութիւնը, դպրոցական նոյն ուղղութիւնով եւ նոյն ծրագրով։ Դուրեան Սրբազան պիտի մեղադրուէր անշուշտ եթէ անկերպարան վիճակի մը մէջ թողուր Դպրեվանքը, եւ այնպէս մեկնէր իր նոր պաշտօնատեղին, Բայց ո՛չ, ինքը ուր որ ալ երթար, տակաւին ինքզինքը կապուած պիտի զգար այն հաստատութեան, որուն մէջ ամիտիուած էին իր արդիւնաւոր կեանքին արդիւնաւորագոյն օրերը, եւ ուր ինքը իրաւամբ իր հոգին փոխ տուած էր ապագայ կուսակրօնութեան ներկայացուցիչներուն։ Եւ երբ—չափազանցութիւն չէ անշուշտ

ըսածնիս—Դպրելանք եւ Դուրեան այլ եւս նոյնացած անուններ դարձած էին ամէնուն համար:

Պատ. Խնամակալութիւնը, իրապէս գնահատելով Դուրեան Սրբազնի կատարած դերին կարեւորութիւնը, եւ այն հոգեկան հաղորդակցութիւնը, որ



ԹՈՐԴՈՄ Ռ. Վ. ԳՈՒՇԱԿԵՍՆ

րու, որոնք եւ ոչ մէկ անձնական երաշխաւորութիւն կրնային ցոյց տալ նոյն ուղղութիւնով եւ նոյն ոգիով գործը կարենալ շարունակելու: Դպրեվանքը Դպրեվանքիներով շարունակելու սկրզբունքը շեշտուած համոզում մըն էր նոյն իսկ Խնամակալութեան համար: Եւ Թորգոմ Վարդապետի ընտրութիւնը ամէնէն չօշափելի ապացոյցը եղաւ այդ համոզումին: Թորգոմ Վարդապետ, մէկն է Դպրեվանքի այն փայլուն շրջանաւարտներէն, որոնք իրենց կեանքովն ու հմտութեամբը պատուարեր եղած են Դպրեվանքին: Իր մէջ խորհող ու դիտող մտածումը տիրապետած է իր երիտասարդի տարիքին վրայ, եւ կանխահաս՝ ալեւութային պատկառնք մը հիւսած է իր հերաթափ ճակտին շուրջը: Ուժ տա-

(*) Արդէն ինքը, նոյն իսկ Ունեան էմենտի փափառով, մինչեւ վերջը Խնամակալութեան անդամ պիտի մնայ, եւ առանց իր գրաւոր կարծիքը առնելու, Խնամակալութիւնը չպիտի ուզէ Դպրեվանքին վերաբերող ո՞ւ եւ է կարեւոր որում տալ:

րիներու իր ուսուցչութիւնը Դպրելանքին մէջ, Դուրեան Սրբազա՞նի շուրջին տակ, փորձառութեան անհրաժեշտ դասերը տուած էր կարենալ շարունակելու համար նոյն դպրոցական գործը, որուն գիրկը 15 տարիներ ապրեցաւ ինքը, վեց տարի իբր աշակերտ եւ գրէթէ ութ տարի իբր ուսուցիչ։ Միակ յարմարագոյն ընտրելին էր ինքը ո՛չ միայն Դուրեան Սրբազանին, հետեւաբար եւ ինամակալութեան, այլ եւ Դպրելանքիներէ շատերուն, կամ գրեթէ —ամբողջին, քանի որ մենք մեր աշակերտակցի հանգամանքով շատ աւելի զիւրութեամբ կրնայինք գնահատել մէկզմէկ, եւ ճանչնալ իւրաքանչիւրին արժանիքը, քան այն մարդերը, որոնք իրենց դատաստանները կը ձեւեն անձնական նկատումներու, կամ անձնական առաւելուրիւն կարծուած ։ տկարութիւններու վրայ եւ եթէ երբեք ուժանք քիչ մը դժգոհացան կատարուած ընտրութեան մասին, մենք նկա ոողութեան չենք կրնար առնել զանոնք, որչափ ատեն անձնական շարժառիթներէ կը ծնին այդ դժգոհանքները։

Թորգոմ վարդապետ, հակառակ պաշտօնական անուանումի կարգ մը տղայական սրբագրութիւններու, ճիշդ նոյն պաշտօնը ունի այսօր Դպրելանքին մէջ, ինչ որ երբեմն ունէին Օրմանեան եւ Դուրեան Սրբազանները, իրենց ուսուցչական Կոչումին բերմամբ եկեղեցին ներս միայն խնդիրը փոխուած է քիչ մը։ Բոել չենք ուզներ թէ Թորգոմ վարդ ճիշդ նոյն կարողութիւնը ունի, ինչ որ ունէին օրինակի համար Օրմանեան Սրբազան եւ Դուրեան Սրբազան, այլ թէ ինքը՝ Մեսրոպ վարդապետի օժանդակութեամբ պիտի վարէ Դպրելանքը ճիշդ այն իրաւասութիւններով, զորս ունէին իր նախորդները դպրոցի սեմչն ներու։ «Ատորին դասարաններու» ենթազրական յորջորջումը⁽¹⁾ բառական քմայք մըն է միայն, քանի որ ամէն դպրելանքը գիտէ թէ սարկաւագները իրենց սարկաւագութեան երրորդ տարին անձնական աշխատութիւններ միայն ունեցած են առանց դասական զրազումներու։ Մանաւանդ որ Դպրելանքի արդի սարկաւագները ա՛յնքան լաւ աշխատած են նախորդ տարիներուն, որ, ինչպէս Խնամակալութեան նստին մէջ ալ չեշտուեցաւ, այս տարի ո՛ եւ է պարտաւո-

(1) ԾԱՆ. ԽՄԲ. — Զօր «Քիւզանդին» Աշտեղ նետած էր այնին անհնան նպատակաւոր կերպով մը, նոյն առ թիւ Դպրելանքին համար վնասակար նկատելով Աքիլ էծ. Ունենանի զոյութիւնը իբր բարեւա։ Այս կարծիքը սխալ է անոր համար մասնաւանդ, որ Դպրելանքի մասին եղած արդի փրկարա կարգադրութիւնը զլիաւորաբար Ունենան էթէնտիքի կը պարտին։ Առանց իր ազդու միջամտութեան, թերեւս Բարզէն վարդապետ մը դրկուէ հոն, ու մածեցէք այդ պարագային մ'ը կ'երար Դպրելանքին բարյական համբաւը։

րիչ գործ չունին ծրագրին համեմատ իրենց աշակերտական աշխատութիւնները լրացնելու համար:

Թորդոմ վարդապետ իրը փոխ վանահայր եւ Մեսրոպ վարդապետ իրը տեսուչ Դպրելանքի, կը բերեն իրարու կը միացնեն երկու երիտասարդ ոյժեր, որոնց առաւելազանց արդիւնաւորումը կախում ունի երկուքին եղբայրական համերաշխութենէն: Եւ մենք հաւատք ունինք, թէ երկուքին խոհականութիւնը պիտի պասկէ հանրութեան բաղձանքը, երբ մանաւանդ՝ ինամակալութեան ամէնէն գործնական անդամը, Արիկ էֆ. Ռուճեան, որ Դպրեվանքի հաստատութեան գաղափարին ուսմիրաներէն մէկը եղաւ Աշըդեան Սրբազնի հետ, — ինչպէս զրեցինք — իր անդամակիցներուն հետ իր նիւթական եւ բարոյական օժանդակութիւնը ըստ առաջնոյն շարունակելու պաշտօնական եւ մասնաւոր խոստումները ըրած է հանդիսաւորապէս, իրեւ գործին բարեկամը:

ՄՈՒՇԵՂ ՎԱՐԴԱՊԵՏ

ՄԻԶԱԶԳԱՅԻՆ ԿԵԱՆՔԸ

(ՎՐԱՆԻԿ)

Սառա Պէտարի ապրիւ, Հայ եւ օսար դերասաններու շահը, — Կօն. բուռներու Սկազեմից. — Սկազեմնական վարձաւուրիւնները, — Էօ.

Ժէն Սիւի հարիւամեակը. — Նօպէլի մրցանակը, եւ այս տար. ուսն մրցանակարաւայնուրեան արդիւնքը :

Մնակեան թատերախումբը անօրինակ յաջողութիւն մը գտեր է իզմիրի մէջ, կը.գրեն թերթերը, ու չիտակը պատճառ մը չունինք հակառակը պնդելու: Բայց ի՞նչ կ'արժէ այդ յաջողութիւնը, երբ ծափերու ու գովեստներու արրշաութիւնը ցնդելէն վերջ, խեզճ Հայ զերասանը կրկին յուսահատ կը մնայ, դատարկ դրպանով, յաճախ նոյն իսկ դատարկ ստամքով: Հայ զերասանին գրիսաւոր վարձատրութիւնը զովեստն ու ծափը եղած են սկիզբէն ի վեր, եւ քիչ չեն շնորհալից քուռնէներ, որոնք հակառակ «անօրինակ յաջողութեամբ մը պսակուած ըլլալնուն», նոյն իսկ թատերախումբին ճամբու ծախքը շեն կրցած գոցել:

Տիրու բան մըն է այս ճշմարտութեան կրկնումը՝ հիմայ մանաւանդ ուր տակաւին մեր լիովութենէն չէ սրբուած Սառա Պէտառուի մէկ քանի ներկաւացումնուն գտած յաջողութիւնն ու բերած արդիւնքը Ֆիկառօի Պոլսոյ թղթակիցը գեռ շաբաթ մը ա-

ուաջ կը հազորդէր իր թերթին թէ ամէն մէկ ներկայացում իրարու վրայ 20-25,000 ֆրանք հասոյթ բերաւ, առանց հաշուելու մասնաւոր նու էրները: Ապահովաբար համեմատութեան չի կրնար դրուիլ աշխարհահոչակ գերասանուհին եւ մեր Համեստ թատերախումբին արժանիքը, բայց վերջապէս մարդ ակամայ կը մղուի բաղդատութեան մը ենթարկելու փոխադարձաբար ձեռք բերուած արդիւնքը, գոնէ համոզուելու համար թէ որչա՛փ կը տարբերին Հայ եւ օտար գերասաններու յաջողութեան պայմաններն ու գտնելիք նիւթական վարձատրութիւնը:

Կ'արժէ որ այս բաղդատութեան եզրերը ընդլայնենք, եւ մեր Հայ գերասաններու պանիր հացէ բաղկացած ճաշի իրաւունքը, խեղճ ու կրակ կեանքն ու թշուառ վախճանը քովի բերենք այն առասպելային շահերուն հետ՝ զորս կ'ընեն Եւրոպացի գերասանները, որոնց մէջ ապահովաբար Աղամեանէ մը, Մնակեանէ մը, Թրեանցէ մը, Մառի-Նուարդէ մը եւ կամ տիկին Սիրանոյչէ մը նուազ տաղանդաւորները չեն պակսիր:

Սառան՝ տակաւին օրուան դէմքն է, ուրեմն կրնանք անով սկսիլ: Իր քուռնեները համբաւաւոր պիտի մնան թատերական տարեգրութեանց մէջ, քանի որ երբեմն ամբողջ երկու տարի տեւած են. տեղ չէ մնացած որ չչրջի: Ամերիկայի մէջ՝ Պոսթընէն մինչեւ Զինչինաթի՝ ամէն քաղաք կանգ առած է, եւ յաջորդական 166 ներկայացումներով շահած է մօտաւորապէս մէկ միլիոն ֆրանք: Ուրիշ քուռնեի մը միջոցին, ինք եւ իր ամուսինը՝ Տամալա, 500,000ական ֆրանք ստացած են աւելի սակաւաթիւ ներկայացումներու համար: Ներկայացումներ տուած է տակաւին Սպանիոյ, Իտուսիոյ, Աւստրիոյ, Պէլճիգայի, Հոլանտայի, Շուէտնորդէկիոյ եւ Զուիցերիոյ մէջ, միշտ հսկայ գումարներ շահելով: Կ'ըսեն թէ Միլանուի մէջ, իւրաքանչիւր ներկայացման իրիկուն 6000 ֆրանքն 300 ֆրանուական ոսկի ստացած է:

Տիկին Ժան Հատինկ, իւրաքանչիւր ներկայացման համար 500 ֆրանք միայն կը ստանայ, օրիորդ իվլէթ կիլպէռ՝ հանրածանօթ երգչուհին՝ 700 ֆրանք, եւ տիկին Կրանիէ՛ 600 ֆրանք, ինչ որ կրնայ շատ համեստ վարձատրութիւն մը նկատուիլ: Տիկին Ռէժան՝ Բարիզի մէջ խաղացած միջոցին՝ 800 ֆրանք կը պահանջէ իւրաքանչիւր ներկայացման համար, իսկ երր քուռնեի հըրաւիրուի, ճամբայ չելլեր մինչեւ որ իւրաքանչիւր ներկայացման համար առաջուց 1000 ֆրանք չապահովուի: Հարաւային Ամերիկայի մէջ կատարուած քուռնեներ՝ ընդհանրապէս 200—300,000 ֆրանք կը բերեն իրեն:

Իտալացի աշխարհահոչակ երգչուհին՝ Ատելինա Բաթթի, ե-

բիտասարդութեանը միջոցին 2000 ֆրանք կը ստանար երգած ի-
րիկունները։ Հիմայ, որովհետեւ տարիքը կ'առնէ եւ ձայնին հը-
մայքը կը խաթարուի տակաւ, աւելի պահանջկոտ դարձած է։ իր
վերջին թուռնեին առթիւ, Ամերիկայի մէջ, մի՛ միայն վաթսուն
երեկոյթի համար ստացած է 1,500,000 ֆրանք, այսինքն՝ 25 հա-
զար ֆրանք՝ (1250 ֆրանսական ոսկի), ամէն մէկ անգամուն։ Ոչ
մէկ երգչուհի կրցած է երբեք իր ձայնը շահագործել ա'յնպէս,
ինչպէս Բաթթի կ'ընէ։ Վերի մէկ ու կէս միլիոնը բան մը չէ այն
շահուն քով՝ զոր ձեռք բերած է Պուէնու-Այրէսի մէջ, քսանըշորս
անգամ երգելու համար ստանալով . . . երեք միլիոն ֆրանք։ Բա-
րիզի Օքէրային երգչուհիներէն մէկը՝ տիկին Էմիլ Քալվէ, 7000
ֆրանք ստացած է ամէն իրիկուն, թուռնեի մը առթիւ։ Ուրիշ
դերասանուհի մը՝ տիկին Ռոօ Քառո՞ որ Բարիզի մէջ ամսական
10 հազար ֆրանքով կը գոհանայ, 5-6 հազար ֆրանք ձեռք բե-
րած է թուռնեիներու միջոցին, իւրաքանչիւր ներկայացման համար։
Ամերիկացի պարուհի մը՝ միս Տընքան՝ որ համբաւաւոր դարձած
է մերկ սրունգներով բեմ ելլելուն համար, ամէն իրիկուն հազար
ֆրանք կը ստանայ։

Երիկ մարդիկ ալ նուազ բաղդաւոր չեն, Բարիզի Օքէրային
երգիչներէն մէկը, թուռնեի մը միջոցին, հազիւ ժամ մը տեւող
քսան յօնսկոներու համար 100,000 ֆրանք ստացած է, ինչ որ
ժամը 5000 ֆրանքի հասոյթ մը կ'ենթադրէ։ Միեւնոյն թուռնեին
առթիւ, ժան տը Ռէծքէ, ամէն մէկ մասնակցութեան համար ստա-
ցած է 6250 ֆրանք։ Կան դերասաններ՝ ինչպէս Պ. Ալվարէզ, ո-
րոնք մինչեւ 150—180,000 ֆրանք ամսական կը ստանան։

Ահաւասիկ քանի մը թիւեր՝ որոնց վրայ կրնան խոկալ մեր
դերասանները։ Միխթարութեան միակ կէտը որ կայ իրենց համար՝
սա է որ, նոյն իսկ եւրոպական սոսաններու մէջ ալ գտնուած են
ու կը գտնուին ո՛չ նուազ տաղանդաւոր դերասաններ որոնք ա-
ւելի «պուալօ»ներով հարստացած են քան զրամով։ Լուիզ Ֆրանս-
անօթի ու կիսամերկ՝ հիւանդանոցի մը մէջ մեռած է մեր Աղամ-
եանին պէս։ Թիսանտիէ, Մառի Լուան եւ Թայեատ՝ նոյնպէս զըր-
կուած կեանք մը անցուցած են եւ յետին թշուառութեան մէջ
մեռած։ Եթէ այսքանը կը բաւէ իրենց միխթարութեան համար,
աղէկ. իսկ եթէ ո՛չ ան ատեն թող-գոնէ մտածեն թէ քիչ մը
մէն ասպարէզ, ու մասնաւորաբար գրչի ասպարէզը, միեւնոյն հա-
մեմատութեան մէջ կը գտնուին, եւ թէ մինակնին չեն որ կը տու-
ժեն աշխարհային անհաւասարութեանց պատճառաւ։

Կօնքուռները՝ փափաքեցան գոնէ գրագէտները վիրկել այդ անհաւասարութենէն, եւ մրանսական Ակադեմիին քիթին տակ հաստատել ուրիշ Ակադեմի մը, ուր միայն տաղանդն ու իրական արժանիքը աթոռ ունենային, եւ որ իսկապէս տաղանդաւոր ու արժանի գործերը վարձատեր։ Իրենց փափաքին առաջին մասը, թերեւս իրենց իսկ ձեռքով գործադրուած ըլլալուն, կարելի է ըստ թէ անթերի ու քննադատութենէ վեր գոհացում մը գտաւ։ Ակադեմին՝ զոր հաստատեցին՝ եւ որ Պետական Խորհուրդին կողմէ վաւերացուած է իր գրական բնկերակցութիւն, ճշմարտապէս գրագէտ անունին արժանի անդամներ միայն ունի, բայց վարձատրուած գործերը դարձեալ խծրծանքէ զերծ չեն մնար։ Այս տարի՝ արձակի լաւագոն ու նորագոյն գործին յատկացուած 5000 ֆրանքի մրցանակը տրուեցաւ Լէոն Ֆրաբիէի «Մաթէոնէլ»ին, նոր գրող մը՝ որ տակաւին մէկ երկու տարի առաջ յայտնուած էր, ժուռնալի բացած գրական մրցումներուն շնորհիւ։ Այս վարձատրութիւնը առանց ազմու կի չանցաւ։ Կ'երեւայ թէ նէպոտիզմի դրութիւնը սկսած է տարածուիլ նոյն իսկ Կօնքուռներու Ակադեմիին մէջ, եւ քննադատութիւնները աւելի այս կէտը կը չոշափեն։ Նախորդ տարի, ուրիշ նոր գրողի մը՝ Ժան-Անթուան Նօի տրուած մրցանակին առթիւ, արդէն խիստ դիտողութեանց ենթարկուած էր Ակադեմիին գնահատութեան եղանակը։ Ակադեմականներէ շատեր տեղեկութիւն անդամ չունէին ո՛չ Պ. Նօի, ոչ ալ պսակուած գործին նկատմամբ։ Առանց քննութեան մերժուած էին նաեւ կարգ մը գործեր՝ սա առարկութեամբ թէ արդէն իսկ իրենց ընտրութիւնը կատարուած լինցած է։

Կօնքուռներու իտէալը մեռաւ ըսենք, թէ չէ՝ անհիմն ամբաստանութիւններ նկատենք այս բննադատութիւնները՝ որոնց սակայն շատ լուրջ թերթեր ալ արձագանք կ'ըլլան։ Իսկապէս տիսուր բան մը կը զառնայ՝ եթէ այդպէս քայլ առ քայլ իր գնահատութեան եղանակը ենթարկէ միւսին։ Ֆրանսական Ակադեմիին մէջ տիրապետող գրութեան։ Այս վերջինին վարձատրած ո՛չ թէ միայն գրական գործերուն կարեւորութիւնն ու արժէքը կասկածի ենթակայ կը մնան, այլ նոյն իսկ անկեղծութիւնը այն առաքինութեանց՝ զորս ամէն տարի կը վարձատրէ հանդիսաւոր գումարման մը մէջ։ Այս տարի, ծանօթ թատերագիր մը՝ Պ. Բոլ էռվիէօ՝ ներկայացուց այդ առաքինութեան հերոսները, յուզիչ ու գեղեցիկ բանախօսութեամբ մը, ուր բոլոր պսակաւորներն ալ գիւցազնական յատկութիւններով օժտուած, անհաւասարելի ու մեծ ցոյց տրուած էին, ինչպէս կ'ըլլայ արդէն ամէն տարի։ Բայց այդ ակադեմական պերճախօսութեանց քով միշտ կենդանի պիտի մնայ

Էօժէն Սիւի համբաւաւոր Աթար կիւլը, որ իր գերի դնուելով իր տէրերը մոխրի վրայ կը նստեցնէ, անոնց տան մէջ ոճիր եւ մահ կը տարածէ, եւ վերջի վերջոյ Ակաղեմիէն կը վարձատրուի իրը առաջինութեան հերոս, պարզապէս իր քանդած, իր բնաշինչը ը-րած ընտանիքին վերջին անդամը խնամած ըլլալուն համար : Մինչեռ ինք, այդ հուսկ յետին հոգեվարքը խնամելու մտքով չէր մնացած անոր մօտը, այլ իր գործած աւերին, իր սփոած ցաւերուն տեսարանը վայելելու համար:

X

Ապահովաբար պատճառ մը կար՝ որ Էօժէն Սիւ այս տիպարը յղացած էր: Մեծ իմացականութեան տէր հեղինակ մը եղած է արդէն, եւ նոյն իսկ էապէս ումանթիք արուեստով մը կրցած է իր ժամանակին չարիքները ճշգրտապէս պատկերացնել: Իր հրապուրու եւ յուղիչ ոճը մերիններն ալ առիթը ունեցած են զնահատելու իր կարգ մը գործերուն, մասնաւորաբար «Դաղտնիք Բարիզի»ին, «Թափառական Հրեայ»ին եւ «Եօթը մահացու մեղքեր»ուն թարգմանութեան չնորհիւ, Այս օրերս, Ֆրանսացիք իր մահուան հարիւրամեակը տօնեցին, եւ ասիկա առիթ մը եղաւ անգամ մըն ալ շեշտելու այն անսահման ազդեցութիւնը՝ զոր Էօժէն Սիւ ունեցած էր իր ժամանակուան մարդոց վրայ, որչա'փ Ֆրանսայի, այնքան ալ բովանդակ աշխարհի մէջ: Ֆրանսացի քրոնիկազիր մը՝ տակաւին քանի մը օր առաջ կը գրէր թէ Միշլէի, Լուի Պլանի, եւ Վոլնէի հաւասար տպաւորութիւն մը թողած է իր ժամանակակիցներուն մտքին վրայ. եւ կարգ մը ընկերային բարեշրջութեանց մէջ իր գործերն ալ առանձին զեր մը խաղացած են: Եւ արդէն՝ հալածուած հեղինակ մը եղած է: Իր «Բարիզի գաղտնիքներ»ը՝ զինքը եկեռնադատ ատեանին առջեւ հանած են, ու գատապարտուած է իրը անբարոյական եւ խովայոյզ գրող: Բայց ասիկա պատճառ մը չէ եղած որ նոյն իսկ իր հակառակորդները, զինքը գատապարտողները չկարդան իր գործերը: Աննէսիի եպիսկոպոսը՝ 1553ին՝ եկեղեցւոյ բեմէն սպառնացած է բանադրել բոլոր անոնք որոնք «Թափառական Հրեան» ու «Բարիզի Գաղտնիքները» կը կարդան: Եւ սակայն, կրկին ամէն կղերականի մատենադարանին մէջ պատույ տեղ մը գրաւած են Էօժէն Սիւի գործերը, արուեստէ զուրկ թէեւ բայց խոր ամէնքն ալ, եւ տեւելու ընդունակ՝ զլխաւորաբար իրենց ցուցադրած անմոռանալի տիպարներուն, Ռոտէններուն, Լա՛Շուէթներուն, Ռոտոլֆներուն, Շուրինէօրներուն, Ժաք Ֆէրրաններուն, Կապրիէլներուն պատճառաւ, «Յոլոր այս խժդիութիւնները, բոլոր այս թշուառութիւնները որոնց պատմիչը եղած էք, — զրած է Թէոտոր Պիւրէթ իր գոր-

ծերուն մէկ տպագրութեան առթիւ, — իրենց ազգեցութիւնը ու նեցած են մեր օրէնսդիրներուն վրայ. դուք բարձրացուցած էք արդարութեան ու մարգկութեան ամէնէն պարզ օրէնքները»:

X

Ակադեմական վարձատրութեանց այս եղանակին մէջ, Նօպէլի մրցանակին յանձնաժողովն ալ իր պատկառուները որոշեց: Ինչպէս կը յիշուի, Նորվակիացի գիտունը իր կտակով տարեկան հինգ մըրցանակներ հաստատած էր: Ա.—Անոր՝ որ բնական գիտութեանց սահմանին մէջ ամէնէն կարեւոր գիւտը պիտի ընէր: Բ.—Անոր՝ որ բնալուծութեան մէջ ամէնէն կարեւոր գիւտը պիտի ընէր եւ կամ լաւագոյն կատարելութիւնը ձեռք պիտի բերէր: Գ.—Անոր՝ որ բժշկութեան ու բնախօսութեան սահմանին մէջ կարեւորագոյն գիւտը պիտի ընէր: Դ.—Անոր՝ որ իտէալիզմի սահմանին մէջ լաւագոյն գրական գործը պիտի գրէր: Ե.—Անոր՝ որ ամէնէն լաւ եւ ամէնէն աւելի պիտի աշխատէր ժողովուրդներու եղբայրացման գործին, մնայուն բանակներու ջնջման կամ նուազեցման, ինչպէս նաև խաղաղութեան համաժողովներու կազմութեան եւ տարածման: — Նօպէլ՝ ազգութեան խտիր չէր զրած բնաւ. «Իմ հաստատ կամքս է որ, ըսած էր կտակագրին մէջ, մրցանակներու բաժանման առթիւ ազգութեան խնդիրը նկատի չառնոււ, որպէս զի պըսակուելիքը, սքանչինավցի կամ ոչ, ամէնէն արժանաւորը ըլլայ»:

Այս տարի, գիտութեան մրցանակները անզլիացի գիտուններու տրուեցան: Բնագիտութեան մրցանակը ստացաւ Լորտ Ռայլէկ, եւ Սըր Ուիլկելի Ռէմսի ալ բնալուծութեան մրցանակը: Լորտ Ռայլէկ՝ իր համբաւը զիլաւորաբար կը պարտի մթնոլորտային մարմնի մը արկօնի գիւտին, զօր Ըրած էր Սըր Ռէմսիի աշխատակցութեամբ: Ծնած է 1842ին, ամբողջ հինգ տարի փորձառական բնագիտութիւն գասախօսած է Քէյմարիճի համալսարանին մէջ, եւ յետոյ, Լոնտոնի արքայական Ակադեմիին տեսական բնագիտութեան գասախօս կարգուած է: Երկրորդը նշանաւոր դարձած է հիկիօմի գիւտով, տեսակ մը կազ (gaz) զոր յաջողած է անջատել ռատիօմէն, եւ այսպէսով որոշել ու սահմանել երկու կազերուն յատկութիւնները: Ծնած է 1852ին, Կլասքոյի մէջ եւ Անդիոյ արդի տարրալոյներուն ամէնէն հաչակաւորը կը նկատուի:

Իոկ զրականութեան մրցանակը բաժնուեցաւ սպանիացի համբաւաւոր չափագէտ ու թատերագիր Տօն Եոզէ իշէկարէի եւ Բրօվանսցի (Փրանսա) բանաստեղծի մը՝ Միսթրալի միջեւ: Յառաջիկային պիտի խօսինք այս վերջնին վրայ՝ որ շատ մեծ ծառայութիւններ մատուցած է իր ծննդավայրին գաւառաբարբառին՝ մինչեւ գրականապէս անոր գոյութեան իրաւունք մը պարզեւելու աստիճան: Ծնած է 1830ին եւ հրատարակած է բազմաթիւ գործեր, որոնցմէ Միուելլը, իր գլուխ-գործոցը, մեկնակէտը եղած է բրովանսական լեզուին վերականգման ու մշակման: Հակիրճ տողերով ներկայացնենք նաև իշէկարէն՝ որ իր կարգին պիտի ծանօթացուի «Ծաղիկ»ի ընթերցողներուն՝ Սպանիոյ արդի զրականութեան նուիրուած լօգուածով մը: իշէկարէ՝ իր երկրին ամէնէն նը-

շանաւոր ու կորովի թատերագիրներէն մէկն է : Ծնած է 1835ին, եւ ուսողութիւն կը դասախոսէ Մատրիտի ճարտարագիտական վարժարանին մէջ : Պահ մը մասնակցած է նաեւ քաղաքական կեանքին, եւ նախարար բնտրուած է երեք անգամ : 1874ին ներկայացուցած է իր առաջին գործ՝ «Վրէժիննդիր կինը», որուն հետեւած են «Պատմի զրոշմ»ը (1879), «Մեծն Կալէնօն» (1881), «Ռուրախ կեանք եւ տիսուր մահ»ը, «Երիտասարդներ»ը, «Մարիա Ռոզա»ն, «Աչմիրամիս»ը (1896) եւն .: Իր բովանդակ գործէն իյայտ կու գայ ումանթիզմի եւ սէնպօլիզմի ուշագրաւ խառնուրդ մը, Գրած է նաեւ ուսողութեան վերաբերեալ հմտալից հատորներ :

Նօպէլի սահմանած բժշկութեան մրցանակը տրուեցաւ իվան Բէթրովիչ Բավլովի, բժշկ մը՝ որ ամբողջ կեանքը գիտութեան նուիրած է, եւ երբեք բժշկութեամբ չէ զբաղած : Ծնած է 1849ին, 1850ին ի վեր ուսուցչութիւն կ'ընէ Ս. Բեղերսովորկի մէջ, եւ տնօրէնն է բժշկական Կամառին փորձառ ական բժշկութեան բնախոսական աշխատանոցին : Նշանաւոր դարձած է մարսողութեան գործարաններու մասին հրատարակած ուսումնասիրութիւններով : Խաղաղութեան մրցանակն ալ տրուեցաւ Պէլճիգայի մէջ հաստատուած խաղաղասիրական ընկերութեան մը :

Ընդունինք որ բոլոր ակադեմական վարձատրութեանց ու մրցանակներուն մէջ, լաւագոյնը՝ միանգամայն ամէնէն յուսուատուն ու արդիւնաւորուելու ընդունակը Նօպէլինն է : Նօպէլ՝ այդ հինգ մրցանակներուն համար թողած էր տարեկան մէկ միլիոն ֆուրունի եկամուտ մը, որով՝ ամէն մէկ մրցանակի համար տրուած գումարը 200,000 ֆուրունի կը հասնէր : Բայց վերջէն մրցանակներու առթիւ կատարուելիք քննութեանց համար առանձին հաստատութիւն մը հիմնելու եւ պահելու պէտքը ծագելով, բոլոր մրցանակներէն զեղչուեցաւ 50,000 ական ֆուրուն, եւ յատկացուեցաւ այդ հաստատութեան որ Նօպէլի անունը կը կրէ : Իւրաքանչիւր մրցանակի՝ յատկացուած գումարը՝ այսպէսով իջու 150 հազար ֆուրունի. այդ գումարը առանձնապէս կրնայ բաժնուիլ երկու կամ երեք պահակաւորներու միջեւ, — ինչպէս այս տարի՝ բաժնուած է գրականութեան մրցանակը, — եթէ քննիչ յանձնաժողովը հարկ դատէ :

Է՞ն, վերջապէս մենք ալ մեր հզմիրեանցը ունինք : Իրաւ է որ մեծ խեր մը չենք տեսներ անկէ՝ ոչ մենք, ոչ ալ մեր գրականութիւնը, բայց վերջապէս մեր ո՞ր բարերարին թողած բարիքը գիտցած ենք արդիւնաւորել, օգտակար ու պտղատու յարատեւութեան ճամբու մը մէջ պահել . . .

Մ Է Ր Ս Է Տ Է Ս

» ԾԱ. Ա. Ակի յաջորդ բիւր, կաղանդի առքիւ, հրապարակ պիտի յառաջիկայ դեկտ. Յին, աւելի ճօխ ծաւալով ու բովանդակութեան ճամբու մը մէջ պահել . . .

Պատկերներու պատրաստութեան պատճառաւ «Ծաղիկ»ի այս բիւր մէկ երկու օր ու հրատարակուեցաւ:

ԻՒՆԻՉ
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ
ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ
ՀՐՈԵՎԻ ԵՒ ԿԵՆԱՑ ՃԻՒՂ
Հաստատեալ ի Բարից 1828—1829



ՀՐԴԵՎԻ ՃԻՒՂ

Մինչ 1902ի վերջ հատուցեալ վնասք	274 Միլիոն ֆր.
1902ին գանձուած ապահովագին	24 » »
Դրամագլուխ եւ պահեստ	119 » »
Ապահովագրեալ դրամագլուխ	211/2 Միլառ »

ԿԵՆԱՑ ՃԻՒՂ

Մինչ 1902ի վերջ հատուցեալ վնասք	129 Միլիոն ֆր.
1902ին գանձուած ապահովագին	12 » »
Ընթացիկ ապահովագրութիւնը	272 » »
Դրամագլուխ եւ պահեստ	158 » »
որ բնմացիկ ապահովագրութեանց գումարին հետ կը համեմատի 52.21% — ինչ որ «Խնիօն»ի ապահովագրեանց կ'ընծայէ հսկայ ե- րաշխառարութիւն մը ՈՐՈՇՆ, ՆՄԱՆԸ ԿԱՐԵԼԻ ԶԵ ԳՏՆԵԼ ԱՐԵ- ԽԵԼՔԻ ՄԷՋ ԴՈՌԾՈՂ ՈՒՐԻՇ ՈԵՒ Է ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ ՔՈՎ:	

Սրեւելքի համար մասնաւոր սակացոյց զեղչեալ գիներով։
Նպաստաւոր պայմաններ անհամեմատ կերպով աւելի գերազանց
քան որից ո՛ եւ է բնկերութեան պայմանները։ Շահարաժիննե-
րու տարուէ տարի անմիջական վճարում, որով «Խնիօն»ի ապա-
հովագրուողք ԶԵՐԾ են այն վնասներէն եւ յուսախարութիւններէն,
որոց կ'ենթարկուին միշտ այն անձինք, որ Շահաբաժիններու բարդ-
ման ՅՈՌԻ ԵՒ ՎՆՍՍՍԿԱՐ դրուքեամբ գործող շնկերութեանց
կ'ապահովագրուին։

ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ դրամատունն է ՕՍՄ. ԿԱՅԱ. ՊԱՆԹԱՆ։
Թուրքիոյ եւ Սրեւելքի Տնօրէն ՍԻՄՈՆ ՔԱՅԱՀՐԵԱՆ

Կենաց ճիւղին Տեսուշ ՄԻՀՐԱՆ ՏԵՐ ՆԵՐՍԿՍԵԱՆ

Սրամարտիկ, Սուլյան Համամ, Բասած Քարըրճսողուն

Դեր Գործակալութիւն, Ղաղաթիա Ինայէթ իւան

Գործակալուրիւններ Թուրքիոյ գլխաւոր քաղաքաց մեջ

7—10

ՀԵԼՎԵՏԻԱ

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ

Հրդենի, կենաց եւ ծովային արկածներու դեմ
ՀԵՇԱՆՈՒՐ ՆԵՐԱՅԱՅՑՈՒՑԵՔ

Ո. ՍԻՑ ՄԻ ԸՆԿ.

Կալուս, Պետք-+ Թէ-Նել Ի-ն, թէ-23, 24, 25

7—10

VICTORIA DE BERLIN

ՑԱՄԱՔԱՅԻՆ ԵՒՐՈՊԱՅԻ
ՄԵԾԱԳՈՅՆ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆԸ
ՎԻՖԹՈՐԻԱ ՏՀ ՊԵՌԼԵՆ

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԱՄԷՆ, ԴՐՈՒԹԻՒՆ, ԿԲ ԳՈՒՇԱՋՐԵ
Ունի կեանքի, օժիտի, արկածի, ցմահ թոշակի ճիւղեր
Հաստատուած 1853 20 սեպտեմբեր արքայական հրովարտակով և
ուղակի կառավարութեան հսկողութեան ներքեւ։
Վիֆթորիա ՏՀ Պէրլեն կեանքի ապահովագրութիւններ ունի թէ
րժշկական քննութեամբ և թէ տոանց թժշկական քննութեան
Առանց թժշկական քննութեան եզրակաց կեանքի ապահովագրութիւն։
Ներուն վճարումները շաբաթական մասնավճարներով տեղի
կ'ունենան, սկսալ օդ դրուցէն

Ապահովագրեալ գումար	4902ին	Ֆր.	4.244.457.577
Պահեատի դրամ՝ 1902ին		»	451.284.214

ՀՆԿԵՐՈՒԹԻՒՆՆ, ԴՐԱՄԱՑԱԽՈՒՆՆԵՐԸ

Օս կայս. Պանքա Քրետի Լիոնէ

Լիազօր Ընդհ. Ներկայացուցիչ

ՄԻՀՐԱՆ ՍԻՆԵՐ ԳԱԼՖԱՅԵԱՆ

Պոլիա, Քաղրբերողու խան, թիւ 45 եւ 45 բ.

PHœNIX ASSURANCE COMPANY LTD OF LONDON

Դրամագլուխ եւ ապահուատի գրամ Ա. Ռ. 4,500,000

Տարեկան հասոյթ Ա. Ռ. 1,500,000



«ՖԻՆԻՔՍ» 121 տարիէ
ի վիր ճիմնուած սոսկ
հրղեհի ապահովագրու-
թեան Ընկերութիւն մէ
եւ ցարդ հատուցած է
տոտւել քան 26,000 000
Ա. Ռ. վնասուց համար :

«ՖԻՆԻՔՍ» կ'ապահովագրէ հրդեհի եւ կայծակի դէմ շէնք, կարա-
սիք եւ ապրանք յոյժ նպաստաւոր պայմաններով։

Դիմել առ Լիազօր Ընդհ. Դարձակալ Պոլսոյ եւ Գաւառաց
Գ. ՎԱՐԴԱՆՆԵԱՆ Ղալարիա, Վիբակիս խան, Պանի Յոօմանի բով.
Զննիչ բիսքներու (Inspecteur des Risques) Ա. ԷՆՔՍԿԵՐՃԵԱՆ

ՓԵՆԻՔՍ ՕԹՐԻՃԻԵՆ

ԿԵՆԱՑ ՀՐԴԵԼԻ ԾՈՎՈՒ

ԿԱՅՍ. ԹԱԳ. ԱՌԱՋԱՊԵՏՐՉԵԱԼ ՀՆԿԵՐՈՒԹԻՒՆ
ՀԱՍՏԱՏՈՒԱ ԽԱՎԵԿԱՆԱ 1860Ր.

Գրասենակ՝ Համբարձու իան. թի. 52, 53, 54, 55, 56

Լինու Արքայաց ցից Գ. ԱՄՐԱՏԵԱՆ

Ֆէնիքս Օթրիշիէն Ընկեր և Անահ էնաց ապահովագրութեան
օրինակ մը. — ՅՅ տարիեան մէկը որ կ'ուզէ ապահովագրութիւն
Ֆէնիքս Օթրիշիէն Ընկերութեան 25,000 ֆր ի և քառնեւ հինգ
տարութեան համար, տարեկան 925.80 ֆր. պիտի վճարէ ու պայ-
մանաժամուն պիտի ստունց 31,266 ֆր. հնչուն դրամ ամրողչո-
վին իսկ եթէ մեռնի զոր ոշինուկ. 10 տարիէն, իր ժառանգործ-
ները անմիջապես պիտի ստանան 21,314.62 ֆր. : Այս ամէն գու-
մարները ԱՆՌԻԱՆ. 0.4ԱՆ. չեն, այլ իՌԱԿԱՆ, եւ Ֆէնիքս Օթրիշիէն
Ընկերութիւնն այս գումարներուն վճարումը կ'երաշխաւորէ իր
բոլիսով :

7—10

ՕՐՈՒԱՆ ՄԵԾ ՅԱԶՈՂՈՒԹԻՒՆԸ
ԵՐԵՐՈՐԴ ԳԵՂԱՐՈՒԽԵՍՏԱԿԱՆ ՅՈՒՅԱՀԱՆԴՀՅ

ՍԻՆԿԵՐ ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ

Բերա, Մեծ-Փողոց թի. 343 եւ 343 կրկին

Պօն Մարշէին դեմ

Ամէն օր բաց է մուտքը ազատ 5—10

ՔԷՍ ԲԱԴԵՌԵԼ

ԿԵԱՆՔԻ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ

Հիմնեալ ի Բաբիզ 1841

Կը գործէ Գրանսական կառավարութեան հսկողութեան եւ
հակաշորին տակ

Սկիզբէն ի վեր ապահովագրեալներու եզած վճարում ֆր. 300,000,000

Սկիզբէն ի վեր արձանագրեալ ապահովագրութիւնք » 700,000,000

Ընթացիկ ապահովագրութիւնք » 85,000,000

Դրամագլուխ եւ պահեստ » 62,750,000

Ուրեմն ընթացիկ ապահովագրութեանց գումարին վրայ պա-
հեստի համեմատութիւնն է 74%, որով ՔիՍ ԲԱԴԻՌԵՆՔի ընծա-
յած երաշխաւորութիւնը գեր ի վեր կը հանդիսանայ ուրիշ ընկե-
րութեանց ցոյց տուած երաշխաւորութենէն :

Ընկերութեան Վարչական Խորհուրդը կազմուած է Ֆրանսայի
ամէնէն նշանաւոր դրամատէրներէն :

Թուրքիոյ Շնօրկեն ԳԱՐԵՆԻԿ ԱՍՏՈՒԱԾՈՒԻՄ

Սթամպու, Սուլթան Համամ, Բասած Քաղըրճըզլու

4—10 Ընկերութեան վրայ տեղեկութիւն առնելու համար դիմել
ՔՐԵԺԻ ԼԻԹՈՆՔԻ

ՊԱԼՔԱՆ

Առանձնաշնորհնեալ Ազգային Ապոնհովագրական Ընկերութիւն
Ի Պ Օ Ֆ Բ Ա

Դրամագլուխ 7,500,000 ֆր.

Դրամատունք ընկերութեամ՝

Պուլկար Ազգ. Դրամատունք Սօֆիա, Անգլեաւուստրիական Դրամատունք Հոնտոն, Տուչ Պանք, Պերլին, Օսլ. Կոյս. Դրամատունք Բարիզ, Բրէտի Լիոնէ կ. Պոլիս 7—10

Գործակալուրիներ Թուրքիոյ գիտակոր քաղաքներուն մէջ Ընդհ. Ներկայացնցից Թուրքիոյ Ա. Ռ Շ Ա. Կ Ո Ւ Ն Ճ Ե Ա. Ն գ. Պոլիս, Դալաթիա, Պանք Օթօմանին գէմ, Թաճթապուն խան

ՏԻ ԼՈՂԻ ԵՐԻՆԻԸ ԷՆՏ ՔՐԱՅԻՆ

(The Law Union & Crown)

ԱՆԳԼ ԱՊՈՀՈՎԱԳՐՈՒՄԻՄԵԱՆՑ ԸՆԿ.

ՀՐԳԵՀԻ, ԿԵԱՆ. ՐԻ և ԱՐԿԱՋԻ ՊԵՄ
Հիմն. ած 1825ին Լոնտոնի մէջ

Դրամագլուխ 1,500,000 Ա. Ա.

Պահեստի գրամ 4,800,000 "

Ընդհ. Ներկայացնցից Թուրքիոյ

Ridley, Rowell & C°

Կալաքա, Քեօլոզլու խան թիւ 9—10

7—10

ՈՒԽՄԻԲԻՆ

Հ Ր Դ Ե Հ Ի Պ Ե Մ

ԱՆԳԼԻԱԿԱՆ ԱՊՈՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿ.

Հիմնեալ 1851ին



Հատուցուած մնամերու դրամարր	ԱՆԳԼ. ՌՈՒ	6000000	
Պատրաստ դրամ եւ տարեկան հասոյթ	»	»	1250000
Վճարեալ դրամագլուխ	»	»	,10000

Հրապարակիս ծանօթ ֆրանսական եւ գերմանական ընկերուս
թեանց դրամագլուխը 100,000էն աւելի չէ:

«Աւէսդրոն» Ընկ.ը հրդեհի գէմ ամէն կարգի գործեր կ'ապա
հովագրէ: Վնասները տեղւոյն վրայ եւ անմիջապէս կը հատուցանէ:

Ներկայացնցից Թուրքիոյ
ԳԱՐՆԻԿ ԱՍՏՈՒԱԾԱՌԻ

Պոլիս, Սուլթան Համամ, Քաթըրքը Օղու խան թիւ 43

4—10

ՆԻԿՈՂՈՍԵԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ

ԳՐԱՅԻՐՈՒԹԻՒ ԵՒ ՑԵՐԵԿԵՍԱԸ

Կը փութամ ծանուցանել պատ աղգայնոց թէ Կայս. Կառա-
վարութեան հրամանաւ վարժարան մը հաստատած եմ ի Բանկալ-
թի, նշան Թաշիի Կողմը, Ռուսաց հիւանդանոցի փողոցը, թիւ 12
եւ 14 տուներուն մէջ :

Վարժարանո ունի երկուու մանկապարտէղ մը, երկուու նա-
խակրթարան մը եւ բարձր. նախակրթարան մը միայն աղջկանց
յատուկ :

Դասախոսութիւնները սկսան 1/14 նոյեմբեր, երկուչարթի օր :

Աշակերտ տալ փափաքող ծնողները կը հրաւիրուին ամէն օր
տուաւոտէն մինչեւ կէս օր տեսակցիլ տնօրէնութեան. հետ, տե-
ղեկանալու համար ուսմանց ծրագրոյն եւ ընդունելութնան պայ-
մաններուն :

3—10

Յ. Գ. ՆԻԿՈՂՈՍԵԱՆ

Անկարելի է որ ընտանիք մը առանց կարի մեքենայի մնայ,
բայց էական կէտն է լաւ մեքենայ մը ունենալ, որովհետեւ լաւ
մեքենայ մը անթիւ եւ անհամար ծառայութիւններ կը մատուցա-
նէ, մինչդեռ գէշ տեսակէ մեքենայ մը անվերջ զժգոնութեանց եւ
տաղտուկի աղբիւր մըն է:

Բոլոր աշխարհ դիտէ թէ՝

Ս Ի Ն Կ Է Ր

Հայրալիք ԿԱՅՍ. ՊԱԼԱՏԱՆ

The Singer Manufacturing C°

մեքենան լաւագոյնն է. սոյն մեքենան ամէնէն աւելի կատարելա-
գործուածը, հաստատունը եւ դիւրագործածելին ըլլալուն՝ բո-
վանդակ աշխարհի մէջ՝ ամէն ոք Սինկերի մեքենաները կը գնէ :

Զեռքի, ոտքի, ու ոտքի եւ ձեռքի միանգամայն

մեքենաներ կը գտնուին :

ՀԱՄԱՐԵԼԻ մեքենաները կը ծախուին մի միայն Սինկեր Ընկերութեան
վաճառատանց մէկ՝

ԹԵՐԱ. { 1. Մեծ փողոց, Պօն Մառչէի դէմ, թ. 343 և 343 կրկին՝
2. Մեծ փողոց, Կալաթա Սէրայի Լիսէին դէմ.

ԿԱԼԱԹԱ. { 1. Սինկեր խան, Թիւնէլին ետեւը.
2. Դարաքէօյ, Թրամմէլէյին կայարանին դէմ.

ՊՈԼԻՍ { 1. Սուլթան Համամ, թ. 2
2. ՍուլթանՊէյազիտ, Թրամմէլէյի կայարանին դէմ, թ. 13

ԱԿԻՒՏԱՐ Զարչը Պօյու, թ. 120.

ՀԱԲԱԹԱԿԱՆ ՄԱՍՆԱՎՃԱՐՈՒՄՆԵՐ

Դասերը եւ նորոգութիւնն ձրի.

Կատարեալ երաշխաւորութիւն:

Մասնաճիւղեր գաւառաց բոլոր քաղաքներուն մէջ:

Սինկերի Հնկերութեան կեդր. վարչատեղին կը գտնուի Բերա, Մեծ
Փողոց, թ. 343 եւ 343 կրկին, Սարգիս Պէյ Տիւզողլուի տունը :

3—10

ԳՐԱՏՈՒՆ

ԱՅԻ ՏՐԱՎԵ ԹԱԼԻԱԾԵԱՆ, Ի ԶՄԵՐ

Իզմիրի մէջ կանանուու Հայ գրատուն մը Հրլլուլուն համար՝
հաստատած ենք մեր պրոցեսու որ դատարու է հայթայթելու
Հայերէն, Թուրքերէն, Ֆրանցի ու Անգլիերէն գրասարքեր, ինչ-
ով նաև զէպեր, զրակուն եւ է ճիւզի պատկանող գործեր եւ
գրենական ամէն պիտոյք:

Աշակրութիւն կը հարա ենք թէ Գրատունու արտադպելի
ունի ամէն տեսակ օրացոյց ու օրեցոյց, յուշատետրեր, զրենական
արժանիք ունեցող նուբիրէլ շատ մը զիրքեր, Կազմանդի համար
ընտիր նամակի թուղթեր, եւ այլու:

Գրաւառներէ, հեռաւոր կամ մօտաւոր ու եւ է կեղրուներէ մե-
ք եղած ապազլանքները եւ կառարենք խիստ ձշլ սպանքեամբ
եւ չափաւոր յանձնարարովչէքով, հերիք է որ ապրաւանքները
ըլլան կԱննիկ վճարուած եւ մեզի քոյց տրուին օրոշ հացէներ:

Կը խնդրուի յարգելի Հեղինակներէ ու Հրատարակիչներէ որ
իրենց նոր հրատարակութիւններէն նմոցի համար մէյմէկ օրինակ
հաճին Գրատանու զրկել:

Գրատանու հացէն է

Սեգրաք Թոխաճեան
Պատմահանէ ճատաէսի, Իզմիր

Setrak Tokhadjian Libraire
Rue Basmahané, Smyrne

ՏՕԲԹ. Ն. ՏԱՂԱԽԱՐԵԱՆԻ ԳՈՐԾԵՐԸ

Գիտական շարժում Ա. Տարի (1885) (Սպառաձ)	Ղրշ.
» » Բ. » (186)	20
» » Գ. » (1884)	20
Բնական պատմութիւն Ա. Հատոր (Կենդ. Հիւսուածաբանու- թիւն եւ Մարդկային Կազմականութիւն ու Բնտխուութ.)	
Դասազիրք երկրորդական վարժարանաց	40
Նախորդին համառուսը. Դասազիրք նախուակրթարանաց	8
Ծագումն Հայ տառից (Պատկեալ իշմիրեանց մրցանակու)	10
Մանրէ արանութիւն	10
Տիեզերք եւ իւր կազմութիւնը (Թրանսուերէն)	10
Առողջապահութիւն	25
Դննդական գործարանք (Կազմախօսութիւն, Բնախօսութիւն եւ Առողջապահութիւն)	6
Մարդկային սազմեախօսութիւն	5
Բառացուցակ ախտանուանց, Բ. արիալ	3
Տարուինականութիւն, Գ. տրուգ	3

Սոյն գործերու կեղրանաւեղին է

Մատրեսսան Տպարան, Ֆինճանճըլար, Կ. Պոլիս



ԾԱՇԿ

ԽԱՆԴԵԼ ԿԻՍԱՄՄԵԱՅ

Գրական, Գիտական
գեղարվութեամկան

Ժ.Բ. ՏԱՐԻ

Նոր Հրան թիհ 8

ԿԱՂԱԿԱԳԻ

ԵՐԵՎԱՆ



ԳՐԱՄՓԵՆ ՆՇԱՆ-ՊՐՊԻԿԵԱՆ, Կ.ՊՈՒՆ

Ա. Ա. Ա. Ա.

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

ԱՂԵՔԾ. ՓԱՆՈՍԵԱՆ. - ԹՐԹՈՒՄԼԻԵՐ (Բանաստ)	337
ԵՂԻՃԵԿ ԵՊԻՍԿ. ԴՈՒՐԵԱՆ. ՊԵՏՐՈՆ ԴՈՒՐԵԱՆ	339
ՄՈՒՇԵԳ. ՎԱՐԴԱՊԵՏ. - ԱԿԱՊԱՅԻՐ . . . , . . .	342
ՏՈԴԹ Յ. Տ. ԱՏԵՎԱՆԵԱՆ. - «Հոգիին զարքնումը»	347
Յ. Գ. ՄՐՄԸՐԵԱՆ. - ԼՈՒՍԻԻՆ (Բանաստ.)	356
ԱՐԱՄ ԱՆՏՈՆԵԱՆ. - Ճշմարտութիւնը (Պատմականք)	358
ԱԼՓԱՍԼԱՆ. - Նաւերդ (Բանաստ.)	380
ԶԱՊԷԼ ԵՎՈՅՑԵԱՆ. - Ֆայիրը	381
ՔՐԻԶԱՆԹԻՄ. Խօսիւր առ Նիհի (Պաղ Անդչեր)	386
ԹԼԿԱՏԻՆՑԻՆ. - ՄԵՂՄԸ, ՄԵՂՄԸ	388
ՈՈՒԲԷՆ ՈՐԲԵՐԵԱՆ. Գարեգին Պեցիկօրիւրեան	392
Գ. Գ. ՊԵՇԿԻՕԹԻՒՐԵԱՆ. Մրինզը (Բանաստ.)	395
ՄԵՐՍԿԵՏԼ. - «Ոսիկ», Հայ կանանց ճողովածու	398
Կ. Հ. - Գերմաներկն վկա մը՝ Կովկասիայոց կեանիկն	405
ՍԻՊԻԼ. - Սիւլի Բրիւոնին երկու ժերուած (Թրգմ.)	408
ՀՐԱՆՏ Ա.Ս.ՏՈՒՐ. - Բոլ Վեռջենին երկու ժերուած (Թրգմ.)	409
ԼԵՒՈՆ ՔԻՐԻՇՃԵԱՆ. Յաւերմական սկր. (Բանաստ.)	410
ՈՈՒԲԷՆ ԶԱՐԴԱՐԵԱՆ. - Հրամեցը (Բանաստ.)	411
Մ. ՈՒՂՈՒՐԵԱՆ. Բղանոյշն ու պուէը (Բանաստ.)	412
Մ. Ա. ՊԱՐՍԱՄԵԱՆ. - Մեղեղի (Բանաստ.)	412
ՄՈԼՈՐԱԿ. - Կեամբն ու Մամուլը (Քրոնիկ)	413
ԾԱՂԻԿԻ այս թիւը կը պարունակի ևաեւ Մուշեղ Վարդապետի,	
Սիպիլի եւ Աղես. Փանոսեանի կենդանազիւրեր:	

Այս թիւը, բացառաբար 3 դրուշ

{ زاغیک غز-تھسی }

در علیده اسکی ضبطیه جاده سندہ ۷۲ نو مرو

ԿԻՍԱ. ՄՍԵԱ. Յ. «ԺԱ. Պ. Ի. Կ.»

4. Պոլիս, Էսկի-Զաբتیé փողոց, թիւ 72

JOURNAL "DZAGHIK,"

Constantinople, Rue Eski-Zabtié, № 72.